


398(47.925)  
m- -52

3-925)


Հ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

# ԱՐԵԱԿ Բ. ԵՒ ՔԵՈՒՈՂԼՈՒԻ

Արտատպուած «Ապագայ» շաբաթաքերեն  
սրբագրութիւններով եւ յաւելուածներով



1939





ԱՐԵՎԱԿ Բ. ԵՒ ՔԵԾՈՒՅՆԼՈՒ


398(47.825)

Դ - 52

Կ. Ա. բազմաթիվ  
Առաջնայի ՏԵՍ ՀՈՅ 55  
Տպագործութիւն

Հ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԱՐԵԱԿ Բ. ԵՒ ՔԵՌՈՂՂՈՒՄ



ՀՀ-ՕԺՀ 72

Imp.«Artistique»- 42, rue de la Jonquière, Paris (17<sup>e</sup>)  
Գեղ. Տպարան Խ. Մաքիկեան

1938

# ԱՐՁԱԿ Բ. ԵՒ ՔԵՈՒԶՂԼՈՒԻ

---



57470-66

Վերջին յիսնամեակին Փոքլութ -  
կան ուսումնասիրութիւններէն կը հե-  
տեւի որ կարգ մը ժողովրդական զը -  
րոյցներու հիմնական նիւթերուն (քէ-  
մա) հայրենիքը եւ ժողովրդականու -  
թեան մեծագոյն շրջանակը կը գանուի  
գոտիի մէջ, որ կը պարփակէ Կով-  
կասը եւ ի հնումն բնականորէն անոր  
կից երկիրները, այսինքն արեւելեան  
(եւ նոյնիսկ արեւմտեան) Փոքը Ա-  
սիան, հիւսիսային Պարսկաստանը,  
ներկայ Մուսևիոյ հարաւային մասը,  
ուր իբր երկրին տէրերը կ'էշիէին  
Զէրէզներուն եւ Օսերուն (Օսէթնե -  
րուն) նախահայրերը: Իրր օրինակ՝  
բաւական է յիշել Պրոմեթեւսի (աս-  
տուածի մը կողմէ լերան մը վրայ չըդ-  
թայուած հերոսի մը) զրոյցը, որ Հա -  
սարակաց է թէ՛ Հին Հայաստանի եւ  
թէ վրացական աշխարհին, մինչեւ  
Արխազիա, ինչպէս նաեւ «քարէն ծը -  
նունդ»ի զրոյցը, որ զրոյութիւն ունի  
հին Փափառիայէն եւ հին Հիւսիսային  
Փոքը Ասիայէն մինչեւ Կովկաս:

Կոյրերու, կոյրերու զաւակներու եւ  
կոյրերու վրիժառութեան զրոյցներ  
զրոյութիւն ունին աշխարհի ամէն կող-  
մը (Յունաց մէջ՝ Անտիոքն, Ս. Գրքին  
մէջ՝ Սամսոն, եւն.) , բայց «կոյրի  
զաւակ»ի այն զրոյցը, կամ զրոյցին  
այն տեսակը զոր, Կովկասեան Ուս -  
մանց Ընկերութեան ներկայացնելէ  
վերջ, Պ. Ժորժ Տիմէզիլ այժմ կը հը-  
րաստակէ Հայութական աշխարհը՝ Արագուական

1938ի թիւին մէջ (1), ո՛չ Յունաստա -  
նի, ո՛չ Հոռոմի եւ ո՛չ ալ Ս. Գրքին մէջ  
կը գտնուի, այլ միայն Կովկասի մէջ,  
այս աշխարհագրական անուան տալով  
ամենալայն առում մը, որով անոր մաս  
կը կազմեն Ազախու ծովէն մինչեւ Ա-  
զրպէջան եւ Կասպից ծովէն մինչեւ  
Անտոռլու:

Այս զրոյցին հիմնական գիծերը հե-  
տեւեալ կերպով կարելի է ամփոփել:

Տէր մը կամ թագաւոր մը անար -  
դարօրէն կը կուրցնէ, բարկութեամբ  
կամ իր էշխանութիւնը շարաչար գոր-  
ծածելով, իր ծառաներէն կամ վասալ  
ներէն մին: Հօրը վրէժը լուծելու հա -  
մար, կոյրին զաւակը հերոսական  
կեանք մը կը վարէ, նշանաւոր կը հան-  
դիսանայ իր քաջագործութիւններով  
եւ երեմն կը յաջողի իսկ պատճել իր  
չար տէրը կամ չար թագաւորը: Բայց  
համաձայն աշխարհի օրէնքին, որ չի  
ներեր ստորագասին յաւերժ տիրել իր-  
մէ գերադասին վրայ կամ միշտ յադ-  
թիր անոր, ի վերջոյ կը պարտուի եւ  
կը պատճուի յաճախ չարաչար մահ -  
ուամբ մը:

Զրոյցին ամենէն հին ձեւը պահուած  
է Հերոդոտոսի մէջ: Մօտաւորապէս ի-  
նը՝ դար վերջ է որ, բոլորովին տար -  
բեր խմբագրութեամբ մը, գրի առնը -  
ւած է Հայոց մէջ: Ամենէն նոր խմբա-

(1) G. Dumézil: Les Légendes des «Fils d'Aveugles» au Caucase et au tour du Caucase.

գրութիւններն են սվաճական, օսական եւ թրքական զրոյցները (երեքն աւ ժթ. Դար) :

### 1.— ԿՈՅԲԻՌՈՒԻ ԶԱՒԱԿԱՆԵՐԸ ՍԿԻՒԹԱՑԻՈՑ ՄԵՋ

Հերոդոտոս կը պատմէ թէ (Դ. 1-4) Դարեհ, Բարելոնի գրաւումէն վերջ կը ստիպէ Սկիւթացիները, որ քսանը ութը տարրիէ ի վեր Մարտց երկիրը գրաւած եւ հոն հաստառուելով ահ ու սարսափ սփռած էին իրենց շուրջը, իրենց երկիրը վերադառնալ:

Սկիւթացիները, երբ կը մօտենան իրենց հայրենիքին, գէմերնին կը գըտնեն անակնկալ թշնամիները: Այս երկարատեւ բացակայութեան միջոցին, սկիւթացի կիները իրենց գերիներէն դաւակներ ունեցած էին: Այս գերիները կոյր էին, որովհետեւ Սկիւթացիները, ըստ Հերեղոտոսի, իրենց բոլոր գերիները կը կուրցնէին, որովհետեւ ձիու կաթ կը խմէին և այս կաթը կթելու եւ անոր սերը հանելու մասնաւոր եղանակ մը ունէին (մանրամասնութիւնները տեսնել Հերոդոտոսի մէջ, Դ. 1-4):

Տեղեակ իրենց ծագման, ինչպէս նաեւ իրենց հայրերուն կուրութեան պատճառներուն, երիտասարդները, լուծելու համար իրենց հայրերուն վըրէժը, կորոշեն կոուիլ վերադարձողներուն դէմ: Նախ երկար փոսով մը երկիրը երկու մասի կը բաժնեն եւ յետոյ Սկիւթացիներուն դէմ յառաջ կը խաղան: Բազմաթիւ կոիներ տեղի կ'ունենան, բայց Սկիւթացիները չեն կրնար յաղթանակ շահիլ: Ասոր վրայ, իրենցմէ մէկը կ'ըսէ. «Ի՞նչ յիմարութիւն կը գործենք կոուելով մէր գերիներուն դէմ: Եթէ սպաննուինք, մէր թիւը կը պակսի: Եթէ զանոնք սպան-

նենք, կը նուազեցնենք մէզի ծառայողներուն թիւը: Հաւատացէք խօսքիս: մէկ կողմ թողունք մէր աղեղներն ու նիղակները, եւ ձիու խարազաններով յարձակինք անոնց վրայ: Որովհետեւ որքն ատեն որ մէր ձեռքը գէնք տեսնեն, ինքզինքնին մէզի հաւատարպիտիւն, ծնած մէզի նման մարդոցմէ: բայց եթէ, փոխանակ զէնքը, մէր ձեռքը խարազան տեսնեն, պիտի հասկնան որ մէր գերիներն են, եւ այլեւս պիտի չդիմադրեն մէզի»:

Եւ իրաւ ալ, Սկիւթացիները երբ կը հետեւին այս խրատին, գերիները ապշահար կը փախչին, առանց նոյնիսկ կոուի մասին խորհելու:

### 2.— ԿՈՅԲԻՌԻ ԶԱՒԱԿԱՆ ՕՍԵՐՈՒԻՆ ՄԵՋ

Ոռւս արեւելագէտ Վաելուոտ Միլէրէն վերջ, Պ. Ժորժ Տիմէզիլ ցոյց տուած է թէ ինչպէս կովկասի Օսերուն Փոքրորը կը նմանի Սկիւթացւոց բարքերուն, սովորութեանց եւ հաւատալիքներուն, ինչպէս որ զանոնք նկարգրած է Հերոդոտոս իր Պատմութեան Դ. Գրքին մէջ: Ուստի, Պ. Տիմէզիլ չի վարանիր սկիւթական այս զրոյցին հետքերը փնտուել օսական հետեւեալ զրոյցին մէջ:

Կոյր հսկային դաւակը, օգտուելով դիմաւոր Նարթին՝ (2) Պաթրածի բացակայութենէն, եւ առանց մտիկ ընելու հօրը խրատները, Նարթերուն քով կ'երթայ, անոնց խաղերուն եւ պարբուն կը մասնակցի, կը բոնաբարէ եւ կ'անարդէ զանոնք, բայց յաջորդ օրը Պաթրած կը վերադառնայ եւ ասպարէ կը կարդայ կոյր հերոսին զաւկին,

(2) Նարթերը կովկասի մէջ իին ժամանակներու առասպելական հերոսներ են:

Եւ հետը պարելով կը փրցնէ անոր մէկ թագուկը կողերով միասին: Կոյրին դաւակը կը փախչի եւ ուզելով Նարթիւնները ալչս հզօր ըլլալ, յիմարօրէն կը մեռնի: (3)

Տարակոյս չկայ որ երկու զրոյցներուն միջնեւ ակնբախ տարբերութիւն մը գոյութիւն ունի, որ տարօրինակ պիտի չժուկի երբ յիշենք որ երկուքին դըրութեան թուականներուն միջնեւ չուրջ 2400 տարի անցած է: Բայց երկու զրոյցները կը պարունակեն նաեւ հանգութիւններ: Կոյրին դաւակը կամ կոյրերուն դաւակները կ'օգտուին պատերազմիկներուն — Սկիւթացիներուն կամ Նարթերուն — բացակայութեանէն, իրենց տէրերուն կամ հերոսներուն դերը կատարելու համար, եւ բուն տէրերուն կամ բուն հերոսներուն վերադարձ վերջ կը գնէ այս պատրանքին: Երկու պարագային ալ, յանցաւորները անդթօրէն կը պատժուին, բայց մասնաւոր արհամարհական և զանակով մը եւ ոչ զէնքով: Երկու զրոյցներուն բարոյականն ալ նոյնն է. ամէն մարդ իր տեղը պէտք է մնայ, եւ պէտք չէ որ օրինաւոր հերոսներուն տեղը անցնիլ աշխատի: (4)

### 3.— ԿՈՅԲԻՌԻ ԶԱՒԱԿԱՆ ՍՎԱՄՆՆԵՐՈՒԻՆ ՄԵՋ

Սվամներուն (վրացի ժողովուրդը կալմող ցեղերէն մէկուն) մէջ, Ամիրան որդեգիր դաւակն է մարդու մը, որուն տէրը՝ միեւնոյն ժամանակ դեւ

### (3) Տես

G. Dumézil, Légendes sur les Nartes. էջ 54 - 55: Երկրորդ տարբերակ մը՝ էջ 55 - 56: Այս զրոյցին առքի Պ. Տիմէզիլ 1930ին Քէօր Օղուն յիշածէ (էջ 55):

(dew) մը՝ իր մէկ աչքը հանած է, վասն զի չէր կրնար իրեն պարտադրութիւն կարգը մը տարապարհակ աշխատառ վերստին տիրանալու եւ դեւը պատժելու հետիւնները ականք կը սկսի իր հերոսական կեանքը. վերջ ի վերջոյ, ինքզինքը անպարտելի կը կարծէ, ասպարէզ կը կարդայ Աստուծոյ, որ դինքը եւպրուզ իրան վրայ կը կապէ:

### 4.— ԿՈՅԲԻՌԻ ԶԱՒԱԿԱՆ ՀԱՅՈՅ ՄԵՋ «ԱՐՇԱԿ ՈՐԴԻ ՏԻՐԱՆԱՑ»

Հայոց մէջ, «Կոյրի զաւկի» զրոյցին մէջ ագուցուած են պատմական դէմքեր և դէպքեր, ինչպէս հաւատականար սկիւթական զրոյցին մէջ ըստ Հերոդոտոսի: Ճշմարիտ պատմութեան — որքն առաջ կամ հարթեան տէրերուն կամ բացակայութեան մէջ ինչպէս տէրերուն կամ հերոսներուն դերը կատարելու համար, եւ բուն տէրերուն կամ բուն հերոսներուն վերադարձը վերջ կը գնէ այս պատրանքին: Երկու պարագային ալ, յանցաւորները անդթօրէն կը պատժուին, բայց մասնաւոր արհամարհական և զանակով մը եւ ոչ զէնքով: Երկու զրոյցներուն բարոյականն ալ նոյնն է. ամէն մարդ իր տեղը պէտք է մնայ, եւ պէտք չէ որ օրինաւոր հերոսներուն տեղը անցնիլ աշխատի:

Ինչ որ կը դանազանէ զրոյցին հայկական խմբագրութիւնը միւսներէն, անոր մէջ բոլոր դէպքերուն եւ դէմքերուն մարդկային նկարագիրն է եւ պատմութեան մասն կատարելութեան մօտ կառուցուածքը, հելլէն դիցարանական զրոյցի մը նման:

(4) Տարբերութեանց պարզաբանութեան, ինչպէս նաև թէ սկիւթական եւ թէ ավանական զրոյցին բնենութեան համար պէտք է դիմել Պ. Տիմէզիլի յօնուածին: Մենք այս երկու զրոյցներին առինք ինչ որ ակիւթական զրոյցին բնենութեան համար պէտք է դիմել Պ. Տիմէզիլի յօնուածին: Երկու զրոյցին գրոյցներին առինք ինչ որ ակիւթական զրոյցին բնենութեան համար պէտք է դիմել Պ. Տիմէզիլի յօնուածին: Երկու զրոյցին գրոյցներին առինք ինչ որ ակիւթական զրոյցին բնենութեան համար պէտք է դիմել Պ. Տիմէզիլի յօնուածին:

Մովսէս Խորենացի (Գ. 17) կը պատմէ թէ Հայոց Տիրան թագաւորը խարհութեամբ հրաւիրուեցաւ Պարսից Շապուհ թագաւորին քով, որուն հաւատարիմ չէր գտնուած։ Շապուհ Տիրանը կշամբեէ վերջ կուրցնել տուաւանոր աչքերը։ Պատմաբանը կ'աւելցնէ թէ Տիրան այս աստուածային պատիժը կրեց որովհետեւ ինք ալ սպաննել տուած էր Յուսիկ Հայրապետը, որ Հայերը լուսաւորած էր (խաւարեցոյց Տիրան զհայս, — խաւարեցաւ և ինքն)։

Շապուհ Հայոց բանակը սիրաշահելու համար Տիրանի տեղ թագաւորեցուց անոր որդին՝ Արշակը, սակայն դէպէրը ցոյց տուին որ սիսալած էր, որովհետեւ Արշակ թշնամացաւ Պարսից, պարտութեան մատնեց զանոնք, բայց միւս կողմէ տառելի գարձաւ թէ Յունաց եւ թէ մանաւանդ իր հպատակներուն՝ Հայոց, իր բոնակալութեամբ եւ ապերասան կենցաղով։ Արշակ կոտորեց նախարարները, հալածեց Հայաստանեաց Եկեղեցին եւ ի վերջոյ ստիպուեցաւ Շապուհի քով երթալ ակամայ (յոյժ նեղեալ Արշակ, յոչ կամաց երթայ առ Շապուհ եւ ի պահեստի լինի ի նմանէ)։ Շապուհ «կապէ զոտս Արշակայ երկաթեղէն շղթայիւք եւ տայ տանել յերկիրն Խուժաստանի յԱնյուշն կոչեցեալ բերդ»։ Արշակի գերութենէն եւ բերդարդելութենէն վերջ, Շապուհ աւերել կու տայ Հայոց աշխարհը, կը հալածէ քրիստոնեաները, եւ երբ Արշակ կը լսէ այս աղէտները, անձնասպան կ'ըլլայ (Գ. 35)։

Մերձաւոր Արեւելքի մէջ հալուածէ չէր որ թագաւոր մը ուրիշ թագաւորի մը աչքերը կուրցնել տար, եւ Տիրանի ու Արշակի մասին Խորենա-

ցի պատմածին եւ կոյրի զաւկի զրոյցներուն միջեւ դժուար պիտի ըլլար առնչութիւն մը գտնել եթէ նոյն դէպէրերը պատմուած չըլլային նաեւ Փաւատու Բիւզանդի կողմէ (Ե. դար) բոլորին տարբեր ձեւով։

\*\*

Փաւատու Բիւզանդ (Գ., 12 - 19) կը պատմէ թէ Հայոց Տիրան թագաւորը, իր հօր՝ Խոսրով Կոտակի յաջորդելէ վերջ, մոոցաւ քրիստոնէական կրօնքին պատուիրանքները, իր աւագանիին հետ անարդար արարքներ եւ ոճիրներ գործեց, անձնատուր եղաւ զեղիս, ցով եւ անբարոյական կեանքի մը։ Երբ Հայոց Հայրապետը՝ Յուսիկ, որ իր փեսան էր, անկարող իր յորդորներով եւ նոյն իսկ կշտամբանքներով զայն կարգի բերելու, ի վերջոյ արդիւեց անոր եկեղեցիէն ներս մանել իրը անարժան, Տիրան թոպաժահ ընել տուաւ զայն։ Նոյն բախտը վիճակեցաւ Յուսիկի յաջորդին՝ ասորի Դանիէլ եպիսկոպոսին, զոր Տիրան խեղդել տուաւ։

Լուսաւորչի տունը չունենալով հայրապետական գահուն արժանի շառաւորդ մը՝ Յուսիկի երկու դաւակները՝ Պատ եւ Սթանապինէ, իրենց անառակ կեանքին պատճառաւ անարժան էին Հայրապետական գահուն — Աղքանոսի տունէն երկու եկեղեցականներ յաջորդարար բարձրացան Հայրապետական գահը, հաշտ ընթանալով արքունիքին հետ։

Փաւատու իր ըմբռնումներուն համաձայն ներկայացնելէ վերջ Հայաւարձագոյն իշխանութեանց միջեւ տանի մէջ քաղաքական եւ կրօնական աղղեցութեան պայքարի այս շրջանը, կը պատմէ այն դէպէրը որոնց հետեւ

ւանքով Տիրան գերի կ'իյնայ Պարսից ձեռքը, կուրութեան կը դատապարտուի, իրեն կը յաջորդէ իր զաւակը Արշակ, որ տարիներով կուելէ վերջ Պարսից դէմ, ի վերջոյ կը յանձնուի իր թշնամիներուն եւ իր կեանքը կը վերջացնէ անձնասպանութեամբ։

Փաւատու պատմութեան զանազան գլուխներուն միջեւ լեզուի ու ոճի տարրերութիւնը այնքան զգալի է որ երկար ատենէ ի վեր ուշագրութիւն գրաւած է, եւ կենդանի, գունագեղ, կայտառ ոճով պատմուած էջերուն մէջ հին զրոյցներու եւ վիպական հասուածներու նշմարներ մատնացոյց եղած են։ Փաւատու մէջ Տիրանի եւ Արշակի պատմութիւնը շփոթուած եւ աղաւաղուած պատմական դէպէրուն եւ գէմքերու եւ ժողովրդական զրոյցն ի մը խառնուրդն է, զոր պատմագիրը իրը իրական պատմութիւն կը ներկայացնէ, եւ հետեւարար ըստ կամս կը գործածէ։

\*\*

Տիրանի գահակալութենէն վերջ, կը պատմէ ուրեմն Փաւատու, խաղաղութիւն եւ բարեկամութիւն կը տիրէր Պարսից եւ Հայոց թագաւորներուն միջեւ։ Սակայն այս խաղաղութիւնը խանդակուեցաւ ոչինչ բանով մը, եւ Տիրանի սենեկապետին՝ Սիւնեցի Փիսակին (5) պատճառաւ, որ անարդ եւ «ոչինչ պակաս քան զդեւ էր մոլորութեամբ»։

«Զայնու ժամանակաւ ձի մի էր ե-

(5) Փիսակ կը նշանակէ պարսկերէն բարտ, ըստ Կոնսիսափ (P. de Lagarde, Gesammelte Abhandlungen, 217, յիշուած Հ. Բեդերէ, L'intervention...etc, Էջ 18, ծան. 1)։

ըիվար արքային Տիրանայ, զորմէ կար զարմանային։ Եւ էր ձին գունով ձարտուկ ձանձկէն։ սա լի էր քաջութեամբ, անուանի եւ հոյակապ, մէծ եւ բարձր երկայն քան զամենայն ձիս, եւ տեսանելով քան զայլս գեղեցիկ, զանազան՝ որ համեմատ նմա այլ ոչ դտանէր»։

Տիրան իր սենեկապետը պաշտօնով մը կը դրէս սահմանակից Արտպատական նահանգին իշխանին՝ Վարազ Շապուհի քով։ Փիսակ Շապուհի կը մատնէ Տիրանի ձին որ ինչպէս իր նկարագրութենէն կը տեսնուի, հազուադիւտ անասուն մըն էր։ Վարազ Շապուհ Փիսակի ձեռամք նամակ մը կը դրէս Տիրանի, եւ կը խնդրէ որ այդ ձին իրեն նուերէ։ Տիրան չուզել իր ձիէն բաժնուել, բայց կապածելով որ մի գուցէ Փիսակ երկու թագաւորութեանց միշտ թշնամութիւն սերմանէ, իր ձիուն յար եւ նման ձի մը փնտուել եւ գտնել կու տայ, բայց այս ձին իր ձիուն չափ բարձր չէր, որովհետեւ իր ձիուն ձիշտու ձիշտ ու ձիշտ նմանը գտնել կարելի չէր։ Տիրան այս ձին նամակով մը եւ նուէրներով կը դրէս Վարազ Շապուհի, միշտ Փիսակի միջոցաւ, եւ կը յանձնարէ ըստ անոր թէ դրկուած ձին նոյն ինքն Տիրանի ձին էր, զոր Տիրան չէր ինայած ի նշան սիրոյ եւ բարեկապետին՝ Սիւնեցի Փիսակին (5) պատճառաւ, որ անարդ եւ «ոչինչ պակաս քան զդեւ էր մոլորութեամբ»։

«Զայնու ժամանակաւ ձի մի էր եւ նայեց եւ խարելով ծաղրեց զինքը։ Այս կարգի խօսքերով ալ չպահանա լուզ, Փիսակ կ'ամբատանէ նամակով մը եւ բարեկամութիւն կը տիրէր Պարսից Շապուհի, միշտ Փիսակի միջոցաւ, եւ կը յանձնարէ ըստ անոր թէ դրկուած ձին նոյն ինքն Տիրանի ձին էր, զոր Տիրան չէր ինայած ի նշան սիրոյ եւ բարեկապետին՝ Սիւնեցի Փիսակին (5) պատճառաւ, որ անարդ եւ «ոչինչ պակաս քան զդեւ էր մոլորութեամբ»։

«Զայնու ժամանակաւ ձի մի էր եւ նայեց եւ խարելով ծաղրեց զինքը։ Այս կարգի խօսքերով ալ չպահանա լուզ, Փիսակ կ'ամբատանէ նամակով մը եւ բարեկամութիւն կը տիրէր Պարսից Շապուհի, միշտ Փիսակի միջոցաւ, եւ կը յանձնարէ ըստ անոր թէ դրկուած ձին նոյն ինքն Տիրանի ձին էր, զոր Տիրան չէր ինայած ի նշան սիրոյ եւ բարեկապետին՝ Սիւնեցի Փիսակին (5) պատճառաւ, որ անարդ եւ «ոչինչ պակաս քան զդեւ էր մոլորութեամբ»։

եանց հարստութիւնը, վասնզի Տիրան կ'ըսէ թէ այդ տէրութիւնը իր հայրե - րուն՝ այսինքն Արշակունեաց՝ կը պատկանի:

Վարագ Շապուհ խնդիրը կը տեղե - կաղըէ Պարսից Ներսէն արքային, եւ հրաման կը ստանայ Հայոց թագաւորը կալանաւորելու: Վարագ զեսպանի մը միջնաց Տիրանի կը տեղակացնէ թէ կը փափաքի անոր այցելէ: Տիրան իր բարձրաստիճան հիւրը վայելչօրէն մեծարելու եւ զրուցնելու համար թէ խնջոյքներ եւ թէ որսորդութիւններ կազմակերպէլ կ'որոշէ, բայց նկատե - լով որ Պարսիկները նախանձու եւ նենդամիտ են, յարմար չի դատեր որ Վարագ Շապուհ Հայոց որսաշատ վայ - րերը տեսնէ, ուստի կ'ընտրէ այնպիսի վայր մը ուր քիչ որս կը դանուի:

Վարագ Շապուհ երեք հազար զօրքով եւ պատուական ընծաներով կու դայ, կը մեծարուի եւ կը մեծարէ: Բայց Փի - սակ («ըորիկն, շողմողն, տիրանենկն ու տիրադուրժն, տիրասպանն, տիրա - մատնիչն Փիսակ»). Վարագ Շապուհի կը տեղեկացնէ ինչ որ Տիրան ըրած է որսի մասին: Օր մը, Վարագ Շապուհ Տիրանը ճաշկերոյթի կը հարսիրէ, եւ երբ թագաւորը եւ իր հետեւորդները լաւ մը կ'արբենան, Վարագ Շապու - հի դարանակալ զօրքը կը ճերբակալէ Տիրանը, կը գրաւէ արքունի գանձը, կը գերէ թագութիւններու մէջ կը տարածութիւնը յարձակ - ման: Երբ Յունաց բանակը եւ Հա - յերը Ոսխայ զիւղը կը համնին, պար - սկկ բանակը անպատճաստ կը գտնեն: Կը յարձակին ուրեմն Պարսից վրայ եւ սուրէ կ'անցընեն բոլոր զինուորները, բացի Պարսից թագաւորէն որ կը յա - ջողի փախչիլ եւ իր երկիրը համնիլ: Ներսէն իր երկիրը վերադառնալէն վերջ, ժողով կը գումարէ: Երեւան կը վերադառնէ Տիրանը, բո - լոր գերբները, զանձերը, եւն, եւ Յունաց կայսրն ալ Պարսից գերիները, որոնց մէջ կը գտնուէին Պարսից թա - գուորին կիները: (Փաւասոս, Գ., 21):

(6) «Գացէք ածուխ բերէք որ երկա - րը կապանքներու մէջ՝ կը տար - ուի Դաւարիս դիւղը: Եւ Վարագ կ'ը - սէ՝ «Աղէ՛, տեսէք ածուղ որով եր - կաթ շողացուցուք, զի զաչս խարես - ցուք դարքայիս Հայոց (6): Վարագ

Տիրանը կուրցնելէ վերջ կը տանի Պար - սից թագաւորին (Փաւասոս, Գ., 20):

Նախարարները եւ հշանաները իս - րապէս կ'ազգութիւն իրենց թագաւորին այս գժբախտութենէն եւ Յունաց կայ - սեր օգնութեան կը զիմէն: Կայսրը, յե - շելով Կոստանդիանոսի եւ Տրդատի մի - ջեւ կոռւած ուխտը, կ'որոշէ օգնել Հա - յոց: Այդ միջոցին Պարսից Ներսէն թա - գաւորն ալ Հայաստան կ'արշաւէ: Յու - նաց կայսրը իր բանակով Հայոց եր - կիրը կը համնի, բայց իր բանակը Սա - տաղ թողով, Հայկական բանակէն երկու իմաստուն մարդոց՝ Արշարուն - եաց նահապետին՝ Արշաւիր Կամսա - րականի եւ Սիւնեաց նահապետ Ան - դովկի հետ, կաղամբավաճառ գիւղա - ցիկի պէս ծալուած, կը մտնեն Պար - սից բանակը, որ կը գտնուէր Բասեն դաւառին մէջ, Ոսխայ կոչուած գիւ - ղը, կը լրտեսն Պարսից բանակը եւ կը տեղեկանան անոր ոյժին, ապա իրենց բանակատեղին կը վերադառ - նան եւ կը պատրաստուին յարձակ - ման: Երբ Յունաց բանակը եւ Հա - յերը Ոսխայ զիւղը կը համնին, պար - սկկ բանակը անպատճաստ կը գտնեն: Կը յարձակին ուրեմն Պարսից վրայ եւ սուրէ կ'անցընեն բոլոր զինուորները, բացի Պարսից թագաւորէն որ կը յա - ջողի փախչիլ եւ իր երկիրը համնիլ: Ներսէն իր երկիրը վերադառնալէն վերջ, ժողով կը գումարէ: Երեւան կը վերադառնէ Տիրանը, բո - լոր գերբները, զանձերը, եւն, եւ Յունաց կայսրն ալ Պարսից գերիները, որոնց մէջ կը գտնուէին Պարսից թա - գուորին կիները: (Փաւասոս, Գ., 21):

սորին աչքին այրենի:

սեհ կը հրամայէ Վարագ Շապուհի մորթը խոտով լեցնել եւ հրապարակին վրայ կանգնել: Յետոյ Յունաց կայսեր հետ կը վավաքի հաշտութիւն կնքել:

Վաղէս կայսր սպարման կը զնէ որ ամէն բանէ առաջ գերի - ները, եւ մանաւանդ Տիրան թագաւո - րը, իրենց երկիրը վերադառնան, ինչ - պէս նաև վերադառնելուն ամէն ինչ որ գրաւուած է Հայերէն: Ներսէն Տիրա - նը բանտի կապանքներէն կ'արձակէ եւ քաղցրութեամբ կը վարուի անոր հետ, խոստանալով զինքը վերաստին թագա - ւորեցնել Հայոց վրայ: Բայց Տիրան կը պատասխանէ որ անօգուտ եւ անպատ - շած է, նոյն իսկ անկարելի, որ ինք՝ կոյր մը՝ թագաւորէ: Ուստի կ'առա - ջարկէ որ իր տեղը Արշակ բարձրա - նայ արքայական գահը: Պարսից թա - գաւորը կը վերադառնէ Տիրանը, բո - լոր գերբները, զանձերը, եւն, եւ Յունաց կայսրն ալ Պարսից գերիները, որոնց մէջ կը գտնուէին Պարսից թա - գուորին կիները: (Փաւասոս, Գ., 21):

### ԿՈՅՐԻ ԶԱԽԱԿԻ ՀԱՅՈՅ ՄԵԶ «ԱՐՇԱԿ ՈՐԴԻ ՏԻՐԱՆԱՅ»

Այն ատեն կը սկսի Արշակի՝ «կոյ - րի զաւկին» իշխանութիւնը, որուն պատմութիւնը կը գրաւէ Փաւասոսի գրեթէ ամբովզ չորրորդ գպրութիւնը: Արշակի գահակալութենէն վերջ Հա - յաստան կ'ունենայ խաղաղ զարգաց - ման շրջան մը («Եւ եղեւ խաղաղու - թիւն մէծ ի ժամանակի յայնմիկ»): Բոլոր անոնք, որ պահուածառ կամ փախած էին, վերասին կը նուիրուին իրենց գործերուն: Հզօր բանակ մը կը վերակազմուի եւ Արշակի զայեակը՝ Վասակ Մամիկոնեան սպարապետ կը կարգուի: Հայաստանի սահմանները կը պաշտպանուին: Բոլոր հախարար - ութիւնը կը վերադառնէն կը առաջաւան:

ները վերստին կը հնագանդին իրենց թագաւորին, եւ ամէն մարդ իր արժա - նի տեղը կը գրաւէ: Երկրին քաղաքա - յին վարչութիւնը կը յանձնուի Գնուն - եաց նախարարական տոհմին: Հայաս - տան բարգաւաճ վիճակ մը կ'արձակ մը կը ստա - նայն որէն: «Եւ նորոգեցաւ, զուար - թացաւ աէրութիւն թագաւորութեան Հայաստան երկրին որպէս եւ զամա - չութիւն»: Լուսաւորչի ընտանիքէն Ներ - սէս կը բարձրանայ Հայրապետական գահը: Արշակ, տասնեակ մը նախա - րարներ եւ Ներսէն կը զրկէ Յունաց Վաղէս կայսրը քով, նորոգելու հա - մար Հայոց եւ Յունաց միջւն խաղա - զութեան գաշինքը, բայց Վաղէս Ներ - սէս ամայի կզզի մը կ'աքսորէ, ամ - րաստանելով զայն թէ իր զաւկին մահ - ուան պատճառ եղած էր: Հայկական բանակը, լուծելու համար Ներսէսի աքսորին վրէժը, մինչեւ Կեսարիա եւ Անկիւրիս կ'արշաւէ եւ Յունաց երկի - րը կը կողոպտէ ու կ'աւերէ վեց տա - րի:

Բայց Արշակ չուտով կը սկսի ամ - րարշատանալ: Կոդ գաւառի մէ կհովտին մէջ կը հրամայէ ղաստակերտ մը շի - նել, որպէսզի հոն հաւաքուին բոլոր զողերն ու աւազակները, մարդա - պաններն ու խարեանները, պարտա - տէրներն ու կնահանները, եւ բոլոր ա - նոնք որ ուորիւին իրաւունքը բոնարա - րած էին: Եւ զաստակերտ կ'աւանա - նայ, կը քաղաքանայ, կը մեծնայ եւ կը լեցնէ ամբովզ հովիտը: Այն ատեն Արշակ կը հրամայէ իրեն համար ալ ապարանք մը շինել տալ հոն, ուր ի - րեն կ'ընկերանան նաեւ մէծամեծնե - րը եւ նախարարները: Այդ քաղաքը կը կոչուի Արշակաւան:

Երբ Ներսէս, Վաղէսի մահէն վերջ, Հայաստան կը վերադառնայ եւ կը

ՂԵԿԱՆԱՅ ԱՐՀԱԿԻ ամբարչութեանց եւ մանաւանդ ԱՐՀԱԿԱԼԱՆԻՆ հաստատման, կը յորդորէ, կը յանդիմանէ, եւ ի վերջոյ կ'անիծէ ԱՐՀԱԿ, եւ կը մարդարէանայ Հայոց աշխարհի կորուստը: Երեք օր վերջ հիւանդութիւն մը բնաջինջ կ'ընէ ԱՐՀԱԿԱԼԱՆԻ բնակիչներն ու անասունները (ըստ Խորենացւոյ, հայ նախարարներն են որ կը կործանեն ԱՐՀԱԿԱԼԱՆը: Գ. 13):

ԱՐՀԱԿ յետոյ սպաննել կու տայ իր եղրորդովին Գնէլը, կ'ամուսնանայ անոր կնո՞ջ Փառանձեմի՝ Սիւնեաց Անդրանիկ Եշխանին հրաշագեղ աղջկան հետ (որուն «համբաւ զեղեցկութեան... ընդ վայրսն տարածեցաւ, եւ համբաւ գեղոյ նորա յաճախեալ բաղմանայր եւ հնչէլը»), եւ սպաննել կու տայ նաև իր միւս եղրօրորդովին՝ Տիրիթը, որ Փառանձեմին հետ տմուսնանալու համար իր եղրօրը՝ Գնէլի մահուան պատճառ եղած էր:

Բայց որչափ ԱՐՀԱԿ իր կինը կը սիրէր, կինն ալ նոյնչափ ԱՐՀԱԿը կ'ատէր, «ասելով թէ թաւէ մարմնով եւ թուիս է գունով»: Երբ ԱՐՀԱԿ կը համոզուի թէ Փառանձեմ իրեն կապուածէ, Յունաց երկիրը մարդ կը դրկէ եւ կայսերական տոհմէն կին մը բերել կու տայ, Ողիմպիադայ անունով, որուն հետ կ'ամուսնանայ (ըստ Խորենացւոյ՝ Ողիմպիադայ ԱՐՀԱԿի առաջին կինն է, եւ Փառանձեմ՝ Երկրորդը: Գ. 24): Փառանձեմ թունաւորել կու տայ Ողիմպիադան: Ներսէս չուղելով ԱՐՀԱԿի երեսը տեսնել, մինչեւ անոր կուրստեան օրը, կը հեռանայ: Իրեն կը յաջորդէ Չունակ անուն մէկը, որ պալատին հլու կամակատարը կ'ըլլայ: Պարձեալ կը վերջանաց արքայութիւն մը բիշինը:

Ներսէսի հեռացումէն վերջ ԱՐՀԱԿ

կոտորել կու տայ նախարարներէն շատերը, կ'անձիտէ ուրիշներու սերունդը եւ յարգունիս կը գրաւէ անոնց հարստութիւնը:

Այս ատենները, Պարսից Շապուհ թագաւորը կը հրաւիրէ Հայոց ԱՐՀԱԿ թագաւորը, զոր կ'ընդունի մէծ պատիւններով, եւ որուն հետ կը վարուի իրեն հաւասար թագաւորի մը հետ: Բայց վախնալով որ մի գուցէ ԱՐՀԱԿ խարէ դինքը եւ Յունաց կայսեր հետ կը վաշնակ կ'ամուսնանայ աղջկան հետ կը վաշնակ զեղակամութիւնը խղելու համար եւ կը յաջողի ալ: ԱՐՀԱԿ, առանց ամուսնանուու, գիշերանց գաղանօրէն կը փախչի: Հակատոկ այս նոր անարգանքին, Շապուհ դարձեալ կը ջանայ սիրաշահի ԱՐՀԱԿը, որովհետեւ Պարսից եւ Յունաց միջեւ պատերազմը վերջացած էր: Բայց Երբ Հայաստանի այս երկու մէծ դրացիներուն միջեւ խաղաղութիւն կը տիրէ եւ Յունաց կայսը կը լքէ ԱՐՀԱԿը, թշնամութիւնը կը սկսի Հայոց եւ Պարսից միջեւ և կը տեէ երեսուն, երեսուն երկու կամ երեսունը չորսու տարի: Շապուհ ԱՐՀԱԿի գէմ յառաջ կը խաղայ, բայց Հայերը սրախողիով կ'ընեն պարսկական բանակը եւ Շապուհ հազիւ կը փախչի: Հայկակն բանակները, երեսունի չափ սկսուած եւ Պարսկական բանակին կը դուշուած էր կ'ընեն իրենց յարձակումները, բայց ԱՐՀԱԿ եւ Վասակ ալ միշտ կը յաջողին պարսութեան մատնել զանոնք:

Եւ սակայն, օրին մէկը, ԱՐՀԱԿի նախարարները եւ դինուուները, կրումէ ձանձրացած եւ կարօտ հանդիսի, կը սկսին հեռանալ բանակէն եւ լքել իրենց թագաւորը՝ ԱՐՀԱԿ: Նախ դասալիք կ'ըլլայ մէծամեծ աւագանին, ինչպէս Աղձնեայ բգեշիրը, նուշիրական բղեշիրը, Մահկեր տան բղեշիրը, նուհուական բանակը եւ Շապուհ հազիւ կը փախչի: Հայկակն բանակները, երեսունի չափ սկսուած եւ Պարսկական բանակը կը դուշուած էր կ'ընեն իրենց երկիրը պարսկոսկ կ'անջատեն Հայոց աշխարհէն: Եւ ուրիշներ կը հետեւին անոնց չորս հարիւր, եօթը հարիւր, ինը հարիւր հաղար եւ նոյնիսկ հինգ միլիոն հոգինոց պարսկական բանակները կը յաջորդէն իւրագութեան կուրստը: Ամբողջ պատկանը կը յաջորդէն իւրագութեան կուրստը: Ամբողջ պատկանը կը յաջորդէն իւրագութեան կուրստը:

Եւ այսպէս, երեսուն, երեսուն երկու կամ երեսունը չորս տարի, Հայկական բանակները անդուռ՝ անդադար կը պատերազմին արքայից արքային ահեղազօր դունդերուն գէմ: Հայաստան քանից կ'ենթարկուի յանկարծական յարձակումներու, բերդաբաղաքներ կը գրաւուին, երկիրը կ'այն

Այն ատեն կը ժողովուին «մարդիկ ա-

մէնայն աշխարհին իշխանութեան թագաւորութեան Հայոց» եւ կը ներկայանան Հայոց Եպիսկոպոսապետին՝ ներսէսի: Հոն են Հայաստանի մէծամեծները, նախարարները, կուսակալները եւ շինականներուն դասապետերը, որ կ'ըսեն.— «Դու՛, Տէր, քեզէն գիտես, զի այս երեսուն ամէ թագաւորին մէրոյ Արշակայ, զի ոչ մի ամէնդ հանգիստ ոչ եղեւ ի պատերազմէ, եւ համակ սուրով եւ սուսերօք եւ ի ոլաքս եւ ի տէգս նիզակաց զքրտունս երեւաց մէրոց ջնջեցաք: (7) Այլեւս կարողութիւն չմնաց մէր վրայ: Ա՛լ չենք կրնար պատերազմիլ: Լաւագոյն է որ Պարսից թագաւորին ծառայենք ինչպէս ըրին մէր ընկերները: Զէ՛, ալ չե՞նք կրնար կոուիլ: Մենք ալ մէր ընկերներուն պէս պիտի ընենք: Եթէ Արշակ պէտք կը տեսնէ Շապուհի հետ պատերազմելու, թող Վասակի եւ իր աներոջ՝ Անդովիկի հետ երթայ պատերազմի: Հայոց աշխարհէն ո՛չ ոք պիտի օգնէ իրեն: «Նմա եթէ պէտք տացէ պատերազմ, թէ ոչ պէտք մի: Մեր թողեալ զնա, մեղ փոյթ չէ»:

Ներսէս, որ անիծած էր Արշակը եւ հեռացած Հայրապետական գահէն, ըստեսնելու համար անոր երեսը մինչեւ որ կործանէր, ի զուր կը ջանայ համոզել նախարարները որ չքեն Արշակը եւ շարունակին պատերազմիլ: «Եթէ

(7) Դուն ալ գիտես արդէն, Տէ՛ր, որ երեսուն տարիէ ի վեր մեր Արշակ թագաւորը վայրկեան մը հանգիստ չձգեց մեզ: Երեսուն տարիէ ի վեր ամէն օր պատերազմի մէջ ենի, եւ մեր երեսին քրտինքը մեր սուրերով եւ սուսերով եւ մեր նիզակներուն պատերազմին:

բիւր չար իցէ Արշակ, կ'ըսէ ներսէս, սակայն աստուածապաշտ է, եւ եթէ մեղաւոր եւս իցէ, սակայն թագաւոր ձեր է»: Բայց Հայոց աշխարհի մէծամեծները եւ նախարարները անդրդուելի կը մնան իրենց որոշման վրայ, եւ երբ ներսէս շատ կը պնդէ, կը պատասխանեն թէ չեն ուղեր այդ տեսակ խօսքեր լսել, եւ աղմուկի մէջ խեղել կը ջանան ներսէսի ձայնը: Եւ ամէն ոք իր գաւառը կը մեկնի:

Այն ատեն Շապուհ, տեղեակ այս անցուդարձերուն, Արշակը կը հրաւիրէ իր քով, որպէսզի խաղաղութիւնն ու բարեկամութիւնը վերահաստատուի իրենց միջեւ: Արշակ, թէեւ կ'ուղէ պատերազմիլ, բայց բանակը կը մերժէ, ուստի կամայ թէ ակամայ կը համակերպի Շապուհին հաւատարմութեան գիր մը ուղղել, «որովէս վայել է ծառայի առ տէր իւր», եւ ի նըշան հաշտութեան՝ նուէրներ կը զրկէ: Շապուհ չի զոհանար այս նամակով եւ նուէրներով, եւ Արշակը վերստին իր քով կը հրաւիրէ: Արշակ Շապուհի կ'առաջարկէ որ երդում ընէ, որպէսզի առանց կառկածի կարենայ երթալ անոր քով: Շապուհ, Պարսից թագավորութեան օրէնքին Համաձաման հունու, աղ բերել կու տայ եւ զայն կը կնքէ իր վարազանիշ մատանիով, եւ կը զրկէ Արշակին, սպառնալով որ եթէ այս երդումէն վերջ ալ չերթայ, պատերազմ պիտի յայտարարէ:

Երբ Հայոց երկրին մարդիկը այս եղածները կը լսեն, կը ստիպեն Արշակը որ առանց ժամանակ կորսնցնելու պատասխանէ Պարսից թագաւորին հրաւաէրին: Եւ Արշակ, իրեն հետ առնելով իր դայեակը՝ սպարապետն Հայոց վասակ, կը թողու իր երկիրը եւ կ'երթայ երդումէն վերջ ալ չերթայ, թագաւազմին:

շակ եւ վասակ անմիջապէս զինուորական հսկողութեան տակ կ'առնուուին : Քիչ վերջ Շապուհ Արշակը իր ներկայութեան կը հրաւիրէ եւ զայն կը յանդիմանէ իր ծառային պէս: Արշակ զղում կը յայտնէ, կ'ընդունի թէ յանցաւոր է եւ արժանի մահուան, եւ կը խոստանայ այլեւս հաւատարիմ մնալ Շապուհի:

Բայց Շապուհ, հակառակ Արշակի զղման եւ հաւատարմութեան խոստումներուն, վաստահ չէ թէ անոր խօսքին կարելի՞ է հաւատալ թէ ո՛չ: Ուստի կը հրաւիրէ մողերը եւ կ'ըսէ անոնց:

— Քանի քանի անգամներ ուղեցի բարեկամանալ Հայոց Արշակ թագաւորին հետ, եւ ան միշտ անարդեց զիս: Իրեն հետ խաղաղութեան ուխտ կնքեցի, եւ ինք, աւետարանին վրայ երգում ընելէ վերջ, դրժեց իր երդումը: Ուղեցի իրեն հազար տեսակ բարեկամ, ինչպէս հայր մը իր զաւկին, եւ ան իմ բարիքներս չարիքով փոխարինեց:

Տիրոնի երէցներն էին որ Արշակը երդունցուցած էին աւետարանին վըրայ: Երբ տեսայ որ Արշակ երդումը դրժեց ու փախաւ, երէցները վերստին կանչեցի եւ ըսի անոնց որ զիս խարած էին, սուտ երդում ընել տալով Արշակի, որովհետեւ իրենց պէս քրիստոնեայ էր ան ալ, եւ զիրենք պատասխանատու նկատեցի Արշակի փախուտին: Երէցներուն գլխաւորը՝ Մարի, ըստ ինձի թէ զիս խարած չէին եւ թէ այն աւետարանը, որուն վրայ ըրած երդումը դրժած էր Արշակ, զինքը իմ ոտքս պիտի բերէր: Բայց ես չհաւատացի անոր խօսքերունի, եւ բանտին մէջ փողոտել տուի այդ երէցները եւ սպատերագները, թուով եօթանասուն

եւ կոտորել տուի իմ երկրիս բոլոր քիստոնեաները: Աւետարանը, որուն վրայ Արշակ ըրած էր իր երգումը, եւ որ հիմն է քրիստոնէական կրօնքին, չափաթայակալ պահեցի իմ զանձարանիս մէջ: Հիմա կը վերցիշեմ Մարի եւ լցին խօսքերը. խեղճը կ'ըսէր ինծի: «Մի՛ սպաններ մեղ: Վստահ եմ որ նոյն աւետարանը Արշակը քու առջիդ պիտի բերէ»: Այս մարզարէութիւնը հիմա կատարուեցաւ: Երեսուն տարիէ ի կերպ կ'ըսէր կը պատերազմինք մէնք՝ Արիներս, Հայոց Արշակ թագաւորին հետ, եւ ո՛չ մէկ անդամ կրցանք յաղթել անոր: Իսկ հիմա ինք իր ոտքովը եկած է: Եթէ վատահ ըլլայի որ ասկէ վերջ իր ուխտին հաւատարիմ պիտի մնայ, ամէն տեսակ մէծարանքներով զինքը իր երկիրը կը վերադարձէի:

Մոգերը կը հարցնեն Շապուհի.

— Հիմա որ Արշակ թագաւորը քեզի եկած է, ի՞նչպէս կը խօսի քեզի հետ:

— Ինքզինքը իմ ծառաս (ճորտ, վասաւ) կը համարի: Կը ջանայ ոտքս հողը ըլլալ:

— Հայաստան մարդ զրկէ եւ երկու բնուի չափ հող եւ կահոյր մը զուր բերի տուր: Հողը վրանիդ մէկ մասին վրայ ափոէ եւ Հայաստանի զուր ցանէ վրան: Յետոյ Արշակի ձեռքէն բռնելով տար հայկական հողին վրայ եւ անոր խօսքերուն ուշադիր եղիրը: Այն ատեն կը հասկաս թէ Արշակ հաւատարիմ պիտի մնայ քահոյր քեզի թէ ոչ՝ երբ Հայաստան վերադառնայ: Եթէ հայկական հողին վրայ գտնուած ատեն խիստ խօսքերուն գլխաւորը՝ Մարի, ըստ ինձի թէ զիս խարած չէին եւ թէ այն աւետարանը, որուն վրայ ըրած երդումը դրժած էր Արշակ, զինքը իմ ոտքս պիտի բերէր: Բայց ես չհաւատացի անոր խօսքերունի, եւ բանտին մէջ փողոտել տուի այդ երէցները եւ սպատերագները, թուով եօթանասուն

Շապուհ կը գործադրէ մոգերուն խորհուրդները : Հայաստանէն հող եւ ջուր բերել կու տայ եւ իր վրանին յատակի մէկ մասը հայկական հողով կը ծածկէ եւ վրան Հայաստանի ջուր կը սրսկէ : Յետոյ բռնելով Արշակի ձեռքէն , առանձին կը սկսին ճեմել վրանին տակ : Երբ Պարսկի հողին վրայ կը գտնուին , Շապուհ կ'ըսէ .

— Արշակ արքայ Հայոց , ես քեզ զաւակիս պէս սիրեցի եւ ուղեցի աղջիկս քեզի կնութեան տալ եւ քեզ ինծի զաւակ ընել , բայց դուն ինծի միշտ թըշնամացար քու կամքովդ , եւ երեսուն տարիէ ի վեր ինծի հետ պատերազմեցար :

Արշակ կը պատասխանէ .

— Մեղայ քեզ , տէ՛ր , յանցաւոր նմ : Ես քեզի օգնութեան հասայ եւ քու թշնամիներդ կոտորեցի եւ յաղթեցի անոնց : Քեզմէ մէծ պարզեւ մը կը սպասէի . բայց թշնամիներս զիս խարեցին եւ վախցուցին քեզմէ եւ փախայ : Երդումը զոր ըրի զիս քու առջիդ բերաւ ահա , ես՝ քու ծառադ (Ճորտ)՝ ահա քու առջեւդ եմ հիմա , ըրէ՛ ինչ որ կ'ուղես : Սպաննէ զիս , որովհետեւ ես՝ քու ծառադ՝ շատ մեղաւոր եմ եւ արժանի մահուան :

Իսկ Շապուհ , Արշակի ձեռքէն բըռնած զայն չքմեղացնել կը կեղծէ եւ չըջելով կը ճեմէ եւ հայ հողին վրայ կը տանի զայն վերստին : Արշակ , Երբ հայկական հողին վրայ կը կոխէ , ըմբոստ հպարտութեամբ մը լեցուած , կը սկսի խօսիլ եւ ըստ .

— Հեռո՛ւ ինձմէ , չարագործ ծառայ որ քու տէրերուդ վրայ կ'իշխս : Բայց ո՛չ քեզի եւ ո՛չ ալ քու զաւակներուդ պիտի չժողում իմ նախնեաց եւ Արտեւան արքային մահուան վրէժը : Հե-

մա դուք՝ ծառաներդ՝ մեր՝ ձեր տէրերուն՝ արքայական բարձը զրաւած էք . բայց հանգիստ պիտի չժողում ձեզ մինչեւ որ այդ տեղը , որ մերն է , վերստին մերը ըըլայ :

Երբ Շապուհ դարձեալ պարսկական հողին վրայ կը տանի զինքը , Արշակ կը զջայ իր արտասանած խօսքերուն համար և Շապուհի ոտքերը կ'իշնայ : Իսկ Երբ հայկական հողին վրայ կը վերադառնայ , առաջուրնէ աւելի խիստ կը խօսի : Երբ պարսկական հողին վրայ կ'անցնի , դարձեալ զղման խօսքեր կ'արտասանէ : Այսպէս , առտուրնէ մինչեւ իրիկուն Շապուհ շատ անդամ կը փորձէ Արշակը եւ միշտ նոյն արդիւնքը կը ստանայ : Արշակ իր հողին վրայ խստասիրտ եւ ամբարտաւան է , պարսկական հողին վրայ՝ զջահար :

Սովորութիւն էր որ Պարսից եւ Հայոց արքաները ընթրիքի ատեն նոյն տախտին եւ նոյն զահոյքին վրայ կը նոտէին : Իրիկունը , ընթրիքի ժամուն , Շապուհ կը հրամայէ որ նախս սեղանին շուրջ նստին բոլոր կոչականները եւ ամենէն վերց ներս բերեն Արշակը , զոր փոխանակ , ըստ սովորութեան , իր քովը նստեցնելու , ամենէն նուաստ տեղը կը նստեցնէ , ուր հայկական հող սփոռուած է :

Արշակ հաղիւ նստած , ոտքի կը կանգնի եւ կը պոռայ Շապուհի երեսին .

— Ի՞մս է այն տեղը ուր զուն բազմած ես : Ե՛լ այդ տեղէն որ ես նստիմ , զի մեր՝ Արշակունիներուս՝ տեղն է հող : Երբ երկիրս վերադառնամ , չարաչար վրէժ պիտի լուծեմ քեզմէ :

Այն տեսն Պարսից արքան կը հրամայէ Արշակը ըլթայակապ բանտարկել տալ Անյուշ բերդին մէջ , մինչեւ որ

մեռնի : Յաջորդ օրը Շապուհ Վասակ սպարապետին մորթը , խոտով լեցնել տալով , Անյուշ բերդը տանիլ կու տայ , ուր բանտարկուած էր Արշակ :

Անկէ վերջ , պարսիկ բանակները կ'արշաւեն Հայաստան , գերի կը տանին Փառանձեմ թագուհին , կը զրաւեն Հայոց թագաւորին գանձը , որուն փոխադրութիւնը ինը օր եւ ինը զիշեր կը տեւէ , կը գրաւեն եւ կը կործանեն Արտաշատն ու Վաղարշապատը , Երուանդաշատն ու Զաբեհաւանը , կը գերեն տասնեակ հազարաւոր ժողովուրդ , կին եւ մանուկ , կը տիրեն բուլոր բերդերուն , խայտառակութեամբ կը սպաննեն Փառանձեմը , իսկ գերիները կը տանին կը բնակեցնեն Ասորեստան եւ Խուժաստան : Յետոյ . Շապուհ կ'արշաւէ Հայաստան , Վահան Մամիկոնեանի եւ Մերուժան Արծրունիի առաջնորդութեամբ , կ'ասպատակէ ամբողջ երկիրը , եւ ամէն տեսակ չարիք կը հասցնէ Հայոց (Փաւստոս , Դ. , 58 եւ 59) :

Թշնամութիւնները կը շարունակ ուին Պարսից եւ Հայոց միջեւ : Հայերը մոոցած չէին իրենց Արշակ թագաւորը : Անգամ մը , ճակատամարտի մը մէջ հայ նիվակաւորները , նման բարձր լերան մը եւ կամ հաստաբեսո , հօր եւ անշարժ աշտանակի մը , մոլեզնորէն յարձակելով Պարսից վրայ , զանոնք թաւալգուր վար կը նետէին ձիերէն եւ կը զոյէին . «Առ Արշակ քաջ» : Եւ կամ «Արշակայ թագաւորին մերոյ զոհ լիջիր , կամ «Արշակայ զոհ լիջիր» : Շապուհ հիացած Հայոց զօրքին վրայ , կ'ըսէ . «Երանի անոր որ հայկականին նման տիրասէր եւ միաբան ու համերաշխ զունդ մը ունի» :

Պարսից եւ Քուշանաց միջեւ պատերազմի մը մէջ Շապուհ կը խոստանայ

հայազգի Դրաստամատի , որ փրկած էր իր կեանքը , տալ ինչ որ ուղէ : Եւ Դրաստամատ , որ Արշակի եւ անոր հօր Տիրանի օրով կարեւոր պաշտօններ վարած ներքինի մըն էր եւ բարձր քան բոլոր նախարարները , կ'ըսէ .

— Քեզմէ ուրիշ բան չեմ խնդրեր բայց եթէ հրաման որ երթամ տեսնեմ իմ տէրու՝ Հայոց Արշակ թագաւորը : Եւ Երբ իր քովը երթամ , արտօնէ որ օրուան մը համար Արշակը ազատեն իր կապանքներէն , թոյլ տան ինձ որ անոր գլուխը լուամ եւ օծանեմ , պատմուածն հազցնեմ եւ արքայական բարձր պատրաստեմ , խորտիկներ հրամցընեմ եւ գինի տամ , եւ միայն օր մը զայն ուրախացնեմ երաժիշտներով :

Շապուհ կը պատասխանէ .

— Խնդրածդ շատ զժուար բան է , որովհետեւ Պարսից թագաւորութեան հիմնարկութենէն ի վեր , մարդ չէ եղած որ թագաւորներուն առջեւ արտասանէ անունը մէկու մը որ հոն բանտարկուած է : Բայց զուն աւելի ծանր բան մը կ'ընես . ինծի կու տաս անունը մէկու մը որ թագաւոր եղած է , իմը ընկերս եւ իմ թշնամիս : Դուն անձդ մահուան վտանգին ենթարկեցիր եւ Անյուշ բերդը յիշեցուցիր , ինչ որ Արեաց թագաւորութեան սկիզբէն ի վեր եղած բան չէր : Բայց որովհետեւ դուն ինծի մէծ ծառայութիւն մատուցիր , ինչ որ ինդրեցիր՝ տուի քեզի :

Եւ Շապուհ Արշակի կու տայ արքայապահ գունդէն հաւատարիմ սպայ մը եւ արքունի մատանիով կնքուած նամակ մը , որով Դրաստամատ կ'արտօնուի Անյուշ բերդէն ներս մտնելու եւ Արշակի հետ վարուելու ինչպէս որ ուղէ :

Դրաստամատ Անյուշ բերդը կը հասնի , կը տեսնէ իր տէրը , եւ կ'արձա-

կէ անոր երկաթեայ ձեռնակապերը, ոտքի շղթաները եւ վիզին անուբը : Կը լուսայ անոր գլուխը, եւ կը լուց ցնէ զայն : Եւ անոր ազնիւ պատմու - ճան մը կը հազցնէ եւ հանդստաէտ նստարան մը կը պատրաստէ ու կը նըստեցնէ զայն : Եւ անոր կը հրամցնէ ընթիքը եւ դինին ըստ արքունի արարողութեան : Դրաստամատ կը քաջալերէ Արշակը, Դուրախացնէ ու կը միսիթարէ զայն գուսաններու երգերով :

Աղանդեր մատուցանելու ժամանակ, Արշակի առջեւ կը դնեն, խնձոր, վարունդ եւ ամիճ, ինչպէս նաեւ դանակ մը, որպէսզի կարէ եւ ուտէ ինչպէս որ ուզէ : Բայց երբ Արշակ կը գինովնայ, եւ իր աչքերը կը սկսին մթադնիւ, կը վերագտնէ իր արքայական հըպարտութիւնը եւ կ'ըսէ .

— Վա՛յ ինձ, Արշակ, այս վիճակի՞ն պիտի հասնէի ես եւ ա՞յս պիտի ըլլար իմ վախճանս» : Եւ դանակը սերու կը մխէ : Մահը անմիջական կ'ըլլայ:

Երբ Դրաստամատ կը տեսնէ իր սիրական տիրոջ մահը, դանակը կը հանէ Արշակի սրտէն եւ իր կուշտը կը մխէ, ու ինքն ալ կը մեռնի նոյնհետայն : (8)

(8) Բիւզանդացի պատմագիր Պրկոպիոս (527 - 568) կը պատմէ Հայոց եւ Պարսից միջեւ պատերազմները եւ հաշտութիւնը, ինչպէս նաեւ Արշակի թերդարգելութիւնը, Դրաստամատի այցելութիւնը, Արշակի եւ Դրաստամատի անձնապանութիւնները, քաղելով Հայոց Պատմութիւն անուն գրքէն (De bello pers. I. V., 7 - 35).

Պ. Յ. Քիւրտեան այս հատուածը քարգմանած է Մշակոյթ ամսագրին

5.— «ԿՈՅՐԻ ԶԱՒԱԿ»Ը  
ԹՈՒՐՖԵՐՈՒԽ ՄԵՋ  
«ՔԵՕՌՈՂԱՌՈՒ»

Պ. Ժորժ Տիւմէզիլ ամփոփելէ վերջ Տիրանի եւ կոյրի զաւկին՝ Արշակի պատմութիւնը — զոր մենք աւելի ըն - դարձակ ներկայացուցինք ընթեցուղին մէջ թարմացնելու համար հայկական հին ժողովրդական վէպի մը յիշատակը — հանդիտութիւններ (անալոցի) կը գտնէ այդ պատմութեան եւ Քեօղողութիւնը միջեւ, որ մեծ ժողովրդականութիւն կը վայելէ իրանեան եւ կովկասեան Ազրպայցաններուն, Թուրքերուն եւ նոյնինքն Հայոց մէջ :

Այս զրոյցը այնքան սիրելի է թըրքախօս ժողովուրդներուն որ Ազրպայցանի մէջ Քեօղողուխաններ, այսինքն միմիայն Քեօղողութիւնը պատմողներ կան, ինչպէս ուրիշ տեղեր՝ Շահնամէխաններ եւ Գուրանխաններ : Մարաշի կողմերը զրոյցը պատմողները կը կոչուին Քեօղողունու : Ասոնք ձմրան երկար գիշերներու հաւաքոյթներուն մէջ կը պատմեն հերոսին քաջագործութիւնները եւ սազի ընկերակցութեամբ կ'երգեն անոր մասին գըրւած կամ անոր վերագրուած բանաւուղութիւններ : Այսթապի շրջանին մէջ ալ հէքեաթի մասնագէտներ կան, որ ապտալ անունը կը կրն եւ Քեօղութիւնը ալ կը պատմեն : Փոքր Ա-

մէջ (Ա. տարի, թիւ 10, էջ 361 - 366) : Լաւագոյն քարգմանութիւն մը եւ հատուածին հեղինակին մասին նկատողութիւններ եւ յարակից խնդիրներու ուսումնափրութիւնը տես Հ. Աղեքսանդր Մատիկեան, Անանունը կամ կեղծ Սեբէս (Վիեննա, 1913, էջ 18 - 22) :

սիոյ մասնաւորապէս արեւելեան շրջանակին մէջ Քեօղողութիւնը կը պատմուի աշուղներու կողմէ : Թուրք վաշկատուն ցեղախումբերը, Եփրատէն մինչեւ Մերլ, մասնաւոր սէր մը կը տածեն Քեօղողութիւնը քաջագործութեանց յիշատակին եւ բանաստեղծութեանց համար : Ասոնց համար Քեօղուղութիւնները մարտիկն ու գուսանն է :

ՔՕ.ի (համառոտաղբութիւն Քեօղուղութիւն) զրոյցը կենդանի զրոյց մըն է ուրեմն, ինչպէս է թերեւս մինչեւ այսօր Ա. Հայաստանի կարդ մը վայրերուն մէջ Սասնոյ Ծոները, եւ այս պատճառաւ ունի տարբերակներու մեծթիւ մը :

ՔՕ.ի զրոյցին մասին թուրք երիտասարդ գիտնական մը՝ Պ. Բերթեւ Նախիլի (այժմ՝ Բ. Ն. Պարաթաւ) 1931ին, երբ օգնական ուսուցիչ էր Իսթանպուլի համալսարանին մէջ, հրատարակած է ընդարձակ եւ շատ մը տեսակէտներով խղճամիտ եւ օգտակար ուսումնասիրութիւններ մըն է (9), որուն մէջ կ'ընէ զրոյցին զանազան խմբագրութեանց (10) վերլուծումն ու համեմատութիւնը, կ'ուսումնասիրէ անոր աղղեցութեան եւ տարածման շրջանակը, կը քննէ ծագման խնդիրը : Քեօղուղութիւնը մասին աւելի կատարեալ ու-

(9) Pertev Naili, Köroglu Destanı. İstanbul 1931 (Պ. հասութիւրք Հաւը Հիքայէլէրինէ վէ Սաղշակէրինէ աիթ մէթինէր մատենաշարին) :

(10) Խմբագրութիւն բառը կը գործածենի պատմուածք կամ պատում իմաստով :

սումնասիրութիւն գոյութիւն չունի ո՛ւ եւ է լեղուով :

Պ. Բ. Ն. Պարաթաւ, որ չորս անտիպարակներ կը հրատարակէ այս գրքին մէջ, կ'ամփոփէ չորս ամբողջ (այսինքն սկզբան եւ վերջ ունեցող) եւ եօթը պակասաւոր տարբերակները : Ասոնց համար Քեօղուղութիւնները մարտիկն ու գուսանն է :

Պ. Տիւմէզիլի կարծիքով, զրոյցին հայրենիքն է այն ընդարձակ հողամասը, որ կը պարփակէ Ազրպայցանը, և. Հայաստանը եւ Թուրքիոյ արեւելեան նահանգները : Այդ շրջանակին մէջ Այսունոյ Ծոները, եւ այս պատճառաւ ունի տարբերակներու մեծթիւ մը :

Պ. Պարաթաւ իր շահատակութեանց եւ քաջագործութեանց մեծագոյն մասը : Ճիշդէ որ զրոյցը տարածուած է նաեւ Փոքր - Ասիրիա ու Թուրքիա կ'արտաքին մէջ, բայց այս երկիները դրացի են վերոյիշեալ շրջանակին եւ յայտնի է թէ զրոյցները որքան դիւրաւ կը փոխանցուին ժողովուրդէ ժողովուրդութիւններուն մէջ ծնունդ տեղ մը (էջ 151) զրոյցին ծագման խնդիրը դեռ չլուծուած կը նկատէ իրաւամբ, ինչպէս իր ուսուցիչներէն՝ Բրոֆ. Քէօփրիլիւ Ֆոււաթ եւ Պ. Ժ. Տիւմէզիլի : Բայց ուրիշ տեղ մը կը յայտարարէ թէ զրոյցը Թիւրքմէններուն մէջ ծնունդ առաջանաւ կ'արտաքին մէջ ծնունդ տեղ մը («Հեր հալտէ Թիւրքմէնիւրէն չըգան Քեօղուղութիւն իհիմայէսի», էջ 101),

(11) Պ. Աղայեանց, Քեօղուղի Արկածներ. Քեօղուղութիւն Կեանքից, Կ. Պոլիս, 1924 : Այս գրքին կովկասահայ հրատարակութիւնը, որուն անունն է Քեօղուղութիւն Հեքեաթը չկրցանի գտնելի Փարփի մէջ :

ինչ որ կը հակասէ իր առաջին եղբա -  
կացութեան : Պ. Պարաթաւ կը գրէ  
նաեւ թէ զրոյցը , իր ներկայ ձեւին  
մէջ , կը թուի թիւրքմէն ծագում ու -  
նենաւ (էջ 154) : Իր գիրքը գրած ա-  
տեն , Պ. Պարաթաւ կրնար այսպիսի  
ենթադրութիւն մը ընել , որովհետեւ  
Պ. Տիւմէզիլ այն ատեն հրապարակ չէր  
հանած կովկասի մէջ կոյրի զակի  
Փոքրուական թեմային վարկածը , որ  
կը պահանջէր համաշխարհային ֆոք -  
րուի մասին ծանօթութիւն (12) : Բայց  
ինչ որ , մեր կարծիքով , կը կազմէ Պ.  
Պարաթաւի ուսումնասիրութեան գըլ -  
խաւոր թերին , զրոյցին ուրիշ զրոյցնե-  
րու հետ համեմատութեան պակասն է :

Թողունք թէ զեկը սակայն թէ այս թե -  
րին մեծ բան մը չի պակսեցներ իր այ -  
լապէս օգտակար ուսումնասիրութեան  
արժէքին : Իր գիրքը թանկագին նալաստ  
մըն է Մերձաւոր Արեւելքի Փոքրուին  
հետազոտութեան :

---

Պ. Պարաթաւ Ք0.ի զրոյցին տարրե -  
րակները , իրենց պարունակութեան  
համաձայն կը բաժնէ երեք խումբի ,  
ա) թիւրքմէն , թիւրքայան և  
գ) փոքր - ասիական (13) : Իր ամփո -  
փումներուն համաձայն վերլուծելով  
այս երեք խումբերուն պատկանող  
խմբագրութիւնները , այն եղբակացու -  
թեան յանդեցանք որ անոնց կորիզը կը  
կազմէ աղբայաձանեան (14) կոչուած  
խումբը , թէեւ թիւրքմէն կոչուած  
խումբը կը պարունակէ զրոյցին մէկ -  
երկու հին տարրերը :

(12) Զրոյցին ծագման մասին ուրիշ  
բնորք զիտնականներու կարծիքը տես  
նոյն գրքին մէջ , էջ 151 - 154 :

ցընէ : Տեսնելով որ Տէմիրճիօղլու ա -  
ռանց վախի կ'ենթարկուի այս վտան -  
գաւոր քննութեան , Ք0. զայն կ'ընդուն -  
ի իր խումբին մէջ : Արդ , Պ. Պարա -  
թաւ այս զրուագին առթիւ կը յիշէ  
վիլհէլմ թէլը , բայց չի հետաքրքըր -  
ւիր թէ այս զրուագը միմիայն Ք0.ի և  
վիլհէլմ թէլի՞ յատուկ է թէ կը զըս -  
նուի ուրիշ ժողովուրգներու մէջ ալ :

Պիտի բաւէր համայնապիտարան մը  
բանաւ հասկնալու համար որ այս զը -  
սոյցը տարածուած է բազմաթիւ ժո -  
ղովուրգներու մէջ , որով յատուկ չէ  
միմիայն Ք0.ի և հետեւարար թիւրք -  
մէններուն :

Աւելորդ է ըսել սակայն թէ այս թե -  
րին մեծ բան մը չի պակսեցներ իր այ -  
լապէս օգտակար ուսումնասիրութեան  
արժէքին : Իր գիրքը թանկագին նալաստ  
մըն է Մերձաւոր Արեւելքի Փոքրուին  
հետազոտութեան :

---

Պ. Պարաթաւ Ք0.ի զրոյցին տարրե -  
րակները , իրենց պարունակութեան  
համաձայն կը բաժնէ երեք խումբի ,  
ա) թիւրքմէն , թիւրքայան և  
գ) փոքր - ասիական (13) : Իր ամփո -  
փումներուն համաձայն վերլուծելով  
այս երեք խումբերուն պատկանող  
խմբագրութիւնները , այն եղբակացու -  
թեան յանդեցանք որ անոնց կորիզը կը  
կազմէ աղբայաձանեան (14) կոչուած  
խումբը , թէեւ թիւրքմէն կոչուած  
խումբը կը պարունակէ զրոյցին մէկ -  
երկու հին տարրերը :

Աղբայաձանեան խումբին պատկա -  
նող ամենէն ընդարձակ խմբագրու -

(13) Բ. Նախիլի , անդ , էջ 41 :

(14) Աւելիլի նիշդ պիտի ըլլար ըսել  
կովկասեան խումբ :

թեան անդլիերէն թարգմանութիւնը ,  
որուն բնապիրը կը գտնուի Փարիզի  
Աղպային Մատենադարանին մէջ , զրե -  
թէ գար մը առաջ հրատարակած է լէս  
արեւելագէտ մը՝ Ալեքսանդր Խոծքօ  
(15) : Այս յամբագրութենէն է որ կը  
քաղենք քանի մը հատուածներ , համա -  
ռուելով զանոնք , ազօտ զաղափար մը  
տալու համար Քեօողլութիւնը լույցին  
մասին :

×

Քեօողլու թէքէ ցեղախումբին կը  
պատկանի : Հայրը՝ Միրզա Սարրաֆ՝  
Թուրքեստանի Մուրատ թագաւորին  
ձիու երամակներուն վերակացուն է :

Օր մը , երբ երամակները կ'արածին  
ձիհուն գետին եղերքը , գետէն ձի մը  
կ'ելլէ եւ կը զուղաւորուի երկու մա -  
տակ ձիերու հետ : Երբ այս մատակ -  
ներէն երկու քուսակներ կը ծնին ,  
Ք0.ի հայրը զանոնք թագաւորին կը  
նուիրէ , իրը գերբնական ծնունդ ու -  
նեցող ձիերը : Բայց քուսակները տանը  
եւ տղեղ են : Թագաւորը՝ զայրացած՝  
կը համայէ կուրզնել Միրզա Սարրա -  
ֆի աչքերը : Ք0. , այն ատեն փոքրա -  
տի , խորապէս կը զգածուի այս անար -  
դար արարքէն . բայց հայրը զինքը կը  
միիթարէ եւ կը հաւաստէ թէ , երազի  
մը համաձայն , օր մը մեծ հերոս մը  
պիտի ըլլար , ուստի կը յանձնարարէ  
որ չմոռնայ թագաւորէն վրէժ լուծել :  
Թագաւորը , Ք0.ի խնդրանքին վրայ ,  
անոր կը նուիրէ քուսակներէն մին ,  
որ չէկ (զբ , զբ - ար) է եւ երբ կը

(15) A. Chodzko, Specimens of  
the popular poetry of Persia, as  
found in the adventures and impro-  
visations of Kurroglou, the bandit-  
minstrel of Persia, etc. London, 1842.

մէծնայ շատ զեղեցիկ ձի մը կ'ըլլայ ,  
առանց ո եւ է թերութեան : Օր մը ,  
թաղաւորը կը հանդիպէ Ք0.ի , որ այդ  
ձիուն վրայ հեծած է սպառապէն : Թա -  
գաւորը , ձիուն արտակարգ զեղեցկու -  
թենէն եւ ձիաւորին ազնուական կեր -  
պարանքէն յափշտակուած , կը փափա -  
քի զիտնալ թէ ո՛վ է այդ երիտասար -  
դը : Ք0. թաղաւորին հրամանով կը  
մօւենայ անոր , բայց կը սկսի զայն  
նախեան : Թագաւորը անմիջապէս կը  
հասկնայ թէ ձիաւորը Միրզա Սարրա -  
ֆին զաւակն է եւ կը հրամայէ պատ -  
ժել զայն : Ք0. կը շարունակէ անար -  
գէլ թագաւորը եւ կը յայտնէ թէ հօրը  
վրէժը պիտի լուծէ : Հակառակ թագա -  
ւորին խոստումներուն , Ք0. կը յար -  
ձակի թագաւորին հետեւորդներուն  
վրայ եւ կը կոտորէ զանոնք : Ք0. Ո -  
քսոսի միւս ափը կ'անցնի , ուր հայրը  
իր զոհունակութիւնը կը յայտնէ :

Միրզա Սարրաֆ , ուսումնասիրէլէ  
վելչ աստեղազիտական գիրք մը , տը -  
ղուն կը յայտնէ աղբիւրի մը տեղը , եւ  
կը յանձնարարէ այդ աղբիւրին վըր -  
փուրները խնամքով հաւաքել մասնա -  
ւոր ամանի մը մէջ եւ իրեն բերել : Ք0. .  
կը կատարէ հօրը յանձնարարութիւնը  
եւ կը վերադառնայ խորհրդաւոր վըր -  
փուրով : Բայց փրփուրը այնքան սպի -  
տակ է , այնքան փափկահամ եւ այն -  
քան թարմ , որ անփորձ երիտասար -  
դը փրփուրը կը խմէ ճամբան : « Բոլոր  
յանձնարարութիւններդ կատարեցի ,  
կ'ըսէ հօրը , բայց աղբիւրին երեսը  
փրփուր չերեւաց » : Ի վերջոյ կը խոս -  
տովանի թէ փրփուրը խմած է : Այս  
տան հայրը կը զոչէ . « Ի՞նչ ըրիր ,  
թշուառական : Անիծեալ ըլլար : Փըր -  
փուրը թանկապէն էր եւ միակ զարմա -  
նը կուրութիւնս բուժելու : Այս փրը -  
փուրէն մտ ես պիտի զործածէի ,

ժնացեալը քեզի պիտի տայի որ իւր -  
մէիւ : Բայց ճակատագրին որոշումնե-  
րը անփոխմելի են : Դուն անյաղթե-  
լի մարտիկ մը պիտի ըլլաս, մինչ ես  
կոյր պիտի մեռնիմ : Այժմ ամէն բան  
վերջացած է :

Միւրզա Սարրաֆ տղուն կը յանձնա-  
րաբ որ Աղբալյաճան երթայ, ուր կ'իշ-  
խէ Պարսից Շահը : Շահը զինքը ար -  
քունիք պիտի հրաւերէ : Պէտք չէ որ  
հրաւերը ընդունի . բայց պէտք չէ որ  
ալ Շահին դէմ ապստամբի : Ք0. կ'որո-  
չէ Պարսկաստան հաստատուիլ եւ ծա -  
ռայիլ Ալիի պաշտամունքին :

Վերադարձին, Ք0. կը հանդիպի Տէ-  
լի Հասան անուն աւազակապետի մը ,  
որ ունի քառասուն ձիաւոր : Տէլի Հա-  
սան կը սիրահարի Ք0. ի ձիուն եւ զայն  
կ'ուզէ : Կոիւ կը ծագի Ք0. ի եւ Տէլի  
Հասանի միջեւ : Ք0. կը յաղթէ եւ Տէ-  
լի Հասան կը խոստանայ Ք0. ի ծառա-  
յել հաւատրմօրէն, եւ իր խոստումը  
կը յարդէ : Իր թաքուն գանձարանը կը  
յանձնէ Ք0. ի, որուն հետ կը շարու -  
նակէ կարաւանները կողոպտէլ : Ք0. ի  
հրամանով եօթանասունըթ հողի -  
նոց խումբ մը կը կազմէ : Ասոնք տելի  
(խենթ) կը կոչուին :

Ք0. Տէլի Հասանի հետ Գարաւաղի  
(Աղրպայաճեան) մէջ կէօքչէպէլի դաշ-  
տր կը հաստատուի : Իր քաջադործու -  
թեանց համբաւոր շուտով կը տառած -  
ուի : Բուռոր քաջերո, ամէն անոնք ոռ  
հաւատանալ կ'ուզեն, Ք0. ի դորին  
տակ կը հաւաքուին : Ք0. ամէնուն հա-  
նակէ կարաւանները կողոպտէլ : Ք0. ի  
հրամանով եօթանասունըթ հողի -  
նոց խումբ մը կը կազմէ : Ասոնք տելի  
(խենթ) կը կոչուին :

Կոպտէ : Երեւանի Խանը զինուոր կը  
դրկէ պատճելու համար Ք0. ի . բայց  
կը պարտուի : Յետոյ Ք0. կը հաս -  
տառուի Զամլը - Պէլ կոչուած վայ -  
րը, ուր բերդ մը կը շինէ եւ ժողովուրդ  
կը հաւաքէ : Բոլոր անոնք որ Ք0. ի ա-  
նունը, առաստաձեռնութիւնը եւ քաջա -  
գործութիւնները կը լսեն, կը փութան  
միանալ անոր խումբին : Քիչ առեն -  
ուան մէջ, Զամլը - Պէլ հաստատուած  
ընտանիքներուն թիւը 8000ը կ'անցնի :

Զամլը - Պէլի մէջ Հօճա Եագուալ ա-  
նուն մէկը կայ, որ Ուրֆայի մէջ մսա -  
վաճառի մը Այլաղ (կամ Իլաղ) անուն  
տղուն սիրահարած է : Հօճա Եագուալ  
այդ տղուն նկարը ցոյց կու տայ Ք0. ի ,  
որ իր կարգին կը սիրահարի Այլաղի :  
Ք0. ծպտուած Հովիւի մը պէս՝ կը  
յաջողի խարել Այլաղի հայրը եւ Այ -  
լաղը փախցնել Զամլը - Պէլ : Ճամբան,  
անդունդի մը եղերքը, կը հանդիպի Ա-  
րար Ռէյհանի : Արարը կ'ըսէ . « Եթէ  
Ք0. , այս անդունդը կարենայ անցնիլ ,  
չեմ վիասեր իրեն » : Ք0. ձիուն կ'աղա-  
չէ . « Զիս Զամլը - Պէլ հասցուր , չէ՞կ  
ձիս » : Իրեւ թէ թոչուն մը ըլլար , չէկ  
ձին մէկ ոստումով անդունդին միւս  
եղրը կը փոխադրէ Ք0. ի : Ռէյհան  
Ք0. ի բարեկամը կ'ըլլայ :

Ք0. էրզրումցի Պէլի Ահմէտ անուն  
անձէ մը կը տեղեկանայ որ կ. Պոլոյ  
թագաւորին՝ Սուլթան Մուրատի աղ -  
ջիկը Նիկեար հանըմ սիրած է իրեն ,  
ուստի անմիջապէս Պոլս կը սուրայ իր  
չէկ ձիով : Հոն , կ'իջնէ պառաւ կնոջ մը  
տղունը, եւ կարգ մը հնարքներու շնոր-  
հիւ կը յաջողի Նիկեար հանըմը փախ -  
ցնէլ : Վերադարձին, Ք0. կը հանդիպի  
Եւրոպացի թագաւորի մը վէկիրին տը-  
ղուն որ, Նիկեար հանըմի սիրահա -  
րած ըլլալով, անոր հետ ամուսնանա-  
լու համար Պոլս եկած է : Եւրոպա -

ցին կ'ուզէ սպաննել Ք0. ի , բայց կը  
պարտուի :

Հասան փաշա պէտն է Խընիս ցեղա-  
խումբին , որ 30.000 վրան ունի : Փա -  
շան , որ լսած է զորչ ձիուն համբաւը ,

իր վեց աղջիկներէն մէկը կամ իր տէ-  
րութեան կէսը կը խոստանայ անոր որ  
այդ ձին իրեն պիտի բերէ : Քէչէլ Համ-  
դա անուն խոհարար մը կը յաջողի  
Ք0. ի խարելով ձին փախցնէլ : Ք0. ,  
որ առանց իր ձիուն րան մը չ'ար-  
ժեր , կը պաղատի Համզայի որ ձին վե-  
րադարձնէ : Համզա կը խոստանայ փա-  
շային աղջիկը կնութեան առնելէ վերջ  
ձին վերադարձնել եւ կը յանձնարաբէ  
որ գայ զինքը գտնէ : Ք0. Զամլը - Պէլ  
կը վերադարձնայ եւ վեց ամիս տունէն  
դուրս չ'ելլեր . բայց օր մը իր ձիուն  
կարօտը զինքը կը մէկ աշուղի կերպա-  
րանքով փաշային ապարանքը երթաւ ,  
ուր մէծ խնջոյք մը կը տրուի : Աշուղը  
կ'ըսէ թէ ինք կրնայ զապել այն ձին զոր  
Համզա բերած է եւ զոր մինչեւ այն ա-  
տեն ո՞չ ոք կրցած է զսպել : Ձին կը բե-  
րեն : Երբ Ք0. իր սիրած ձին կը տես -  
նէ , իր ամենէն զեղեցիկ բանաստեղ -  
ծութիւնները կ'արտասանէ , ձիուն վը -  
րայ կը ցատկէ եւ կը սկսի հեղնել փա -  
շան : Փաշան կը հրամայէ պատժել այս  
յանդուզն արարածը . բայց Ք0. կը  
յաղթէ թէ՛ փաշային եւ թէ անոր զին -  
ուորներուն , Համզան փաշա կ'ընէ եւ  
փաշային մէկ աղջիկը առնելով Զամ -  
լը - Պէլ կը վերադարձնայ :

Օր մը , Ք0. կարաւան մը կողոպ -  
տելու պէտքը կը զդայ եւ կարաւան  
մը կը գտնէ , որուն տէրը ինքինքը  
իրը Թուրք կը ներկայացնէ : Այս  
« Թուրք »ը շատ քաջ է : Ք0. անոր վը -  
րանը կը մտնէ , բայց « Թուրք »ը զայն  
կ'ամքցնէ ըսելով որ Ք0. այդ տեսակ  
սոսորին գործերու չէ զիջանիր : Ի վեր -

ջոյ , կ'ընդունի Ք0. ի հետ կուիլ , եւ  
Ք0. ն ձիէն վար նետելու պահուն , կը  
խզայ անոր , վրանը կը հրաւիրէ , կը  
մէծարէ եւ 500 թուման վէճարելով  
Զամլը - Պէլ կը դրէ :

Ատեն մը վերջ , Զամլը - Պէլէն երկ -  
բորդ կարաւան մը կ'անցնի , որուն տէ-  
րը նախորդէն աւելի ուժեղ մէկն է ,  
բայց կը հաւանի Ք0. ի 600 թուման  
տալ , որպէսզի կարաւանը չկողոպտէ :  
Ք0. , որ առաջին կարաւանը կողոպ -  
տած ըըլլալուն (կամ թերեւս առաջին  
կարաւանին տիրոջմէն յաղթուած ըլ -  
լալուն) համար ինքինքը նուաստա -  
ցած կը զդայ , դ ա զ ա ն օ ր է ն կը  
տեղեկանայ թէ Ե՛րբ նորէն պիտի անց -  
նի այդ առաջին կարաւանը : Երգնկայի  
մէջ գարանակալ կը սպասէ կարաւա -  
նին , կը կողոպտէ զայն եւ վատարար  
կը սպաննէ կարաւանին տէրը : Սպան -  
նելէն վերջ կը հասկնայ թէ կարաւա -  
նին տէրը Հայ մըն է , եւ զոհ կը մը -  
նայ (16) :

(16) Այսպէս է Խոնքոյի անգլիերէն  
թարգմանութեան մէջ : Բ. Խալիի սը -  
խալ պատմած է այս դրուազը : Ըստ  
իրեն , Երբ Ք0. եւ իր բնկերները կը  
հասկնան որ կարաւանին տէրը Հայ  
մըն է , կը սպաննեն զայն : Խոնքոյի : Ճա-  
նութէ կ'արաւանակալ կը սպասէ կարաւա -  
նին , իր ամենէն զեղեցիկ բանաստեղ -  
ծութիւնները կ'արտասանէ , ձիուն վը -  
րայ կը ցատկէ եւ կը սկսի հեղնել փա -  
շան : Փաշան կը հրամայէ պատժել այս  
յանդուզն արարածը . բայց Ք0. կը  
յաղթէ թէ՛ փաշային եւ թէ անոր զին -  
ուորներուն , Համզան փաշա կ'ընէ եւ  
փաշային մէկ աղջիկը առնելով Զամ -  
լը - Պէլ կը վերադարձնայ :

Պոլսոյ եպարքուը իր աղջկը կը խոստանայ անոր որ Ք0.ն ողջ պիտի բերէ իրեն։ Պոլու փաշա , որ եպարքուն աղջկը կը սիրէ , ճամբայ կ'ելէ եւ Զամլ - Պէլի առջեւ կը բանակի երկու հազար զինուորով։ Ք0. աշուղի պէս ծպուած թուրքերուն բանակա - տեղին կը մտնէ եւ փաշային վրանը կ'երթայ։ Փաշան զայն կը հրաւիրէ երգել . «Լսած եմ որ , կ'ըսէ , Ք0. կոչուած աւազակը յանպատրաստից հը - րաշալի բանաստեղծութիւններ կը յօ - րինէ . եթէ անոր երգերէն դիտես՝ եր - գէ»։ Ք0. կը կատարէ փաշային փա - փաքը . բայց իր ամէն մէկ խօսքը փա - շան գրգուելու համար է . «Պոլու փա - շա , իմ վրաս կը յարձակիս , բայց պի - տի սորվեցնեմ քեզի : ինչո՞ւ զիս ձեր - բակալէլ կ'ուզես : Պիտի սորվեցնեմ քե - զի»։ Փաշան կ'այլայլի . «Աշուղ , Ք0.ն տեսած չեմ երբեք , ինչէն կրնայ իմ անունս եւ ծրագիրս գիտնալ»։ — «Աս - տուած երկար կեանք տայ փաշայիս . բառ առ բառ կը կրկնեմ ինչ որ Ք0.էն ականջովս լսեցի երէկ գիշեր : եթէ կ'ուզես կ'երգեմ : եթէ ո՛չ կը լոեմ»։ — «Ո՛չ , ո՛չ , շարունակէ ...»։ Ք0. ներքնապէս ինքինքը կը յանդիմանէ իր անխոհեմութեան համար , բայց ան - ժիջապէս կը վերսկսի . «Քեզի ցոյց պիտի տամ թէ ո՛վ եմ ես : Մօրդ աչ - քերը արցունքի լիներու պիտի վերա - ծեմ : Զգո՛յշ , պիտի սպաննեմ քեզ : Ա - յո՛ , պիտի սորվեցնեմ քեզի , Պոլու փաշա»։ Փաշան կը յուզուի . «Աշուղ , Ք0. կոչուած աւազակը յանդութիւնն չափը կ'անցընէ : ի՞նչ ըրած եմ այդ սրիկային որ զիս սպաննել կ'ուզէ»։ Ք0. ներողութիւն կը խնդրէ : Փաշան կը հրամայէ շարունակել եւ Ք0. կը շարունակէ այնքան ամբարտաւանու -

թեամբ որ փաշան այլեւս ոտքի կը ցատկէ :

Բայց ձիշդ այդ պահուն փաշային մէկ ծառան , որ ատենով Ք0.ի ճիա - դարմաններէն մին եղած է , վրանին մօտէն կ'անցնի եւ կը ճանչնայ կեղծ աշուղին ձայնը : Փաշան դուրս կը կան - չէ վրանէն եւ անոր կ'ըսէ թէ Ք0.ն է որ կը գտնուի վրանին տակ : Փաշան չի հաւատար ծառային . «ԽԵՆԹ ես : Ք0.ն առիւծի սիրտ կերած է որ համարձա - կի մինակը դալ վրանս նստիլ»։ Մա - ռան կը պնդէ . «Ք0.ն է , երկար տարի - ներ ծառայած եմ անոր . դուն զինքը չես ճանչնար , հազար տեսակ հնարքի կը դիմէ»։ — «Ան չէ , անկարելի է»։ — Ասուած երկար կեանք տայ փաշա - յիս : Սիսալ չէ ըսածս , եւ իբր ապա - ցոյց , քեզի դադոնիք մը պիտի յայտ - նեմ : եթէ մէկը յանկարձակի Ք0.ին պուայ . «Զերբակալուած ես» , Ք0. ոտքի կը ցատկէ եւ ձեռքերը կուրծ - քին վրայ կը իմաչաձեւէ . . .»։

Փաշան վրանը կը վերադառնայ ձիշդ այն սիջոցին երբ Ք0. կը պոռայ . — «Գիտցիր որ Քեօողլուն եմ , այո՛ , պի - տի սորվեցնեմ քեզի»։ Փաշան յանկարձ կը պոռայ . «Զերբակալուած ես»։ Ք0. ոտքի կ'ելէ եւ ձեռքերը կը իմաչաձեւէ կուրծքին վրայ : Փաշան զայն ձեր - բակալէլ կու տայ Պոլիս տանելու հա - մար :

Ճամբան Ք0. կը յաջողի ազատիլ , փաշային մտքին մէջ կասկած արթըն - ցնելով թէ ինք Ք0.ն չէ : Բայց զիտ - նալով որ Պոլու փաշային ամուսնու - թիւնը իր սիրած աղջկան հետ իր ձեր - բակալութենէն կախում ունի , ինքին - քը կը յայտնէ եւ կը հաւանի ձերբա - կալուած վիճակի մէջ Պոլիս երթալ , բայց ի վերջոյ կը յաջողի ազատիլ :

Ասոնց նման բազմաթիւ արկածա - խնդրութիւններէ եւ շահատակութիւններէ վերջ , երբ կը տեսնէ որ իր քնա - ցած ատեն իր ճին սպաննուած է , կը յանձնուի իր թշնամիններուն , որ զինքը կը դիմատեն : Այս դէպքը տեղի կ'ու - նենայ Շահ Ապահամի օրով :

6.— ԱՐԾԱԿԻ ԵՒ ՔԵՕՈՂԼՈՒԻԻ  
ԶՐՈՅՑՆԵՐՈՒԻՆ ՀԱՄԵՄՄԱՏՈՒԹԻՒՆԸ

1.— Զիու մը պատճառաւ է որ , ինչպէս կ'ըսէ Փաւատոս , Արշակ Բ.ի հայրը՝ Տիրան՝ կուրութեան կը գատապար - տուի : Քեօողլուի հօր կուրութեան պատճառը ձի մըն է նմանապէս :

2.— Քեօողլու յաճախի կը ծպտուի , իր նպատակներուն հասնելու համար : Փաւատոսի մէջ , Յունաց կայսրը ծըպ - տուած կը լրտեսէ Պարսից բանակը եւ տեղեկանալով անոր կացութեան , կը ջախջախէ զայն (պատմական դէպք մը որ սակայն տեղի ունեցած չէ Արշակի օրով) :

3.— Արշակ Շապուհի վրանին տակ կը մատնէ իր ներքին մտածումները եւ թաքուն ծրագիրները : Քեօողլու ա - կամայ ինքոյինքը կը մատնէ Պոլու Փա - շայի վրանին տակ : Երկու պարագա - ներուն մէջ ալ , երկու թշնամի իշխան - ներուն (Շապուհի եւ Պոլու Փաշայի) մտքին մէջ կասկած կը ծպտի իրենց վրանին տակ գտնուող անձերուն (Ար - շակի եւ Քեօողլուի) իրական նպա - տակներուն մասին : Արշակ եւ Քեօող - լու ակամայ կը մատնեն ինքոյինքնին եւ ապա կը ջանան գարմանել իրենց սը - իալը : Երկու պարագաներուն մէջ ալ , երրորդ անձեր (մողերը եւ Պոլու Փա - շային ծառան) խորհուրդ կու տան գերբնական ոյժի մը դիմէլ (Հայաստա - նի հող եւ ջուր՝ Արշակի , «ձերբակալ - ուած ես» ըսել՝ Քեօողլուի պարագա -

յին մէջ) , որպէսպէ անխորհուրդ այ - ցելուները խոստովանին ճշմարտու - թիւնը :

Այս հանգիտութեանց վրայ , զորս Պ. Ժ. Տիմէզպէլ կը գտնէ Արշակի զրուցա - խան պատմութեան (17) եւ Քեօողլու - լուի զրոյցին միջեւ , կրնանք աւելցը - նել հետեւեալներն ալ .

1.— Տիրան եւ Ք0.ի հայրը ունին եր - կուքական ձի : ձիշդ է որ Փաւատոս չ'ըսէ Տիրան երկու ձի ունէր , բայց այն իրողութիւնը թէ Տիրան Ա - տրապտականի իշխանին կը զրկէ իր - մէ ուղուած ձիուն գրեթէ համանման ձի մը , կը հաստատէ որ Տիրան երկու ձի ունէր : Այս երկու ձիերը հրաշալի , այսինքն գերբնական ձիեր էին , եւ հե - տեւաբար արտասովոր ծնունդով : Փա - ւատոս , որ ժողովրդական վէպի մը քա - նի մը դրուագներով եւ պատմական

(17) Արշակ Բ.ի իրական պատմու - թեան համար տեսնել հետեւեալ գիր - ենքը , ուր յիշուած են բոլոր կարեւոր աղքիւրները եւ ուսումնափրութիւն - ները .

1.— Դոկտ. Հ. Յ. Աստուրեան , Քա - ղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հոռվիմայ , Վենետիկ , 1912:

2.— P. P. Peeters, *Le Début de la Persécution de Sapor, d'après Fauste de Byzance* (Revue des Etudes Arméniennes, I, 1) :

3.— P. P. Peeters, *L'Intervention politique de Constance II dans la Grande Arménie en 338* (Académie Royale de Belgique, Bulletins de la Classe des Lettres et des Sciences Morales et Politiques. Séance du 5 Janvier 1931, P. 10 - 47, Bruxelles) :

դէմքերու եւ դէպքերու շփոթումով եւ աղաւաղումով կը գրէ Տիրանի եւ Արշակի պատմութիւնը, ամէն գերբնական գրայէն գլուխեամբ կ'անցնի, քրիստոնէական աղղեցութեան տակ: Բայց իրեն ժամանակակից ուրիշ հայ հեղինակ մը՝ Եզնիկ Կողբացի պահած է (Ա. 24) Ե. դարու ժողովրդական հաւատալիքներէն մի քանին, որոնց համաձայն ջուրէն ելլող անասուններէն կը ծնէին գերբնական անասուններ, ճիշդ ինչպէս ՔՕ. ի զրոյցին մէջ գետէն ելլող եւ գետին եղերքը արածող ձիերէն կը ծնին հրաշալի քուռակներ (18):

Բայց Տիրանի երկու հրաշալի ձիերուն մասին ունինք որոշ փաստ մը: Մովսէս Խորենացի (Թ. դար), որ յայտնօրէն տեղեակ է Արշակի վէպին, կը գրէ (Բ. ԿԲ) թէ Տիրան երկու ձի

(18) Այս հաւատալիքը մինչեւ այսօր գոյութիւն ունի հայ ժողովուրդին մէջ: «Ում որ ծանօթ է ժողովրդական հաւատալիքը, որ Եզնիկ կողբացու ժամանակից ցայժմ կենանի է մնում, պարզ կը լինի, ծովերի մէջ ապրող հրեղէն ձիանց եւ ափերին ապրող մատակենիքի գուգաւորութիւնից ծնում են հըրեղէն ձիեր»: Մ. Արեգեան, Հայ ժողովրդական վէպը, Թիֆլիս, 1908, էջ 158: Ասիոյ Թուրքերուն մէջ ալ նոյն հաւատալիքը գոյութիւն ունի, բայց, ինչպէս կը տեսնուի, «Թուրքերուն յատուկ» հաւատալիք մը չէ, ինչպէս կը գրէ թէ Պարագայ կը գողնայ զայն, եւ երբ Քեոպողուր կը տեղեկանայ որ իր ձին սպաննուած է, անձնատուր զրեթէ անձնասպան — կ'ըլլայ: Տիրանի ձիուն այս յատկանիցին մասին ունինք Խորենացիի վկայութիւնը: Պատմելէ վերջ թէ Տիրան երկու օդագընաց ձի ունէր, Խորենացի կ'աւելցնէ թէ Բզնունեաց Դատաքէ իշխանը երբ Տիրանի ձիուն վրայ կը հեծնէր, «պարձէր ընչեղագոյն գոլ քան զարքայ»: «Բնչեղ» կը նշանակէ «Ճոխ, փարթամ, հարուստ», բայց այստեղ չի կրնար ըմբուռութիւն թէ ինչպէս Դատաքէ թագաւորին չափ կամ անկէ աւելի «Ճոխ, փարթամ կամ հարուստ» կ'ըլլար անոր ձիուն վրայ հեծնելով: «Բնչեղ» այս-

ունիք «թեթեւ քան զՊիգասոս, երագութեամբ անբաւ, զորս ոչ երկրակոխս այլ օդագնացս համարէին»: Տիրանի ձիերը Պեգասոսին աւելի թեթեւ էին եւ անսահմանօրէն սրբնթաց, այնպէս որ աւելի կը թուչէն քան թէ հողին վրայ կոխելով կը սուրային: Ուրիշ խօսքով կրեղէն էին, ինչպէս էր ՔՕ. ի ձին, որ անդունդի մը մէկ եղերքէն միւսը կը թուչէր փրկելու համար վըտանդի ենթարկուած իր տէրը:

2.- Թէ՛ Արշակի եւ թէ Քեոպողուրի հայրը կուրութեան կը դատապարտըւկին այն պատճառու որ իրենցմէ ուղուած կամ ակնկալուած ձիերը չեն նուիրեր իրենց տէրերուն:

3.- Տիրանի ձին զօրութիւն կը պարզեւէ այն անձին որ իր վրայ կը հեծնէ, ինչպէս Քեոպողուրի ձին:

Ո՛չ Տիրանի եւ ո՛չ ալ Քեոպողուրի ձիուն այս յատկանը բացորոշապէս չէ յիշուած, բայց երկու զրոյցներուն քննութիւնէն կը հետեւի ինքնին: Քեոպողուր առանց իր ձիուն անարժէք եւ խղճալի արարած մըն է, ինչպէս երբ Քէչէ Համզա կը գողնայ զայն, եւ երբ Քեոպողուր կը տեղեկանայ որ իր ձին սպաննուած է, անձնատուր զրեթէ անձնասպան — կ'ըլլայ: Տիրանի ձիուն այս յատկանիցին մասին ունինք Խորենացիի վկայութիւնը: Պատմելէ վերջ թէ Տիրան երկու օդագընաց ձի ունէր, Խորենացի կ'աւելցնէ թէ Բզնունեաց Դատաքէ իշխանը երբ Տիրանի ձիուն վրայ կը հեծնէր, «պարձէր ընչեղագոյն գոլ քան զարքայ»: «Բնչեղ» կը նշանակէ «Ճոխ, փարթամ, հարուստ», բայց այստեղ չի կրնար ըմբուռութիւն թէ ինչպէս Դատաքէ թագաւորին չափ կամ անկէ աւելի «Ճոխ, փարթամ կամ հարուստ» կ'ըլլար անոր ձիուն վրայ հեծնելով: «Բնչեղ» այս-

տեղ գործածուած է «հարուստ» բառին սկզբնական իմաստով, որ է «հզօր, զօրեղ» (19):

4.- Արշակ կը հիմնէ Արշակաւանը: Քեոպողուր կը հիմնէ Զամլը - Պէլը: Երկու քաղաքներուն բնակիչները նոյն դասակարգի մարդիկ են: Արշակաւանի մէջ՝ գողեր, աւազակներ, կնահաններ, մարդասպաններ, եւն։: Զամլը - Պէլը մէջ տէլիներ են, որոնք ըստ պարագայի բարի կամ չար աւազակներ են, մարտիկներ, որ կը կողոպտեն, կը սպաննեն և մանչ ու աղջիկ կը փախցնեն: Արշակաւան եւ Զամլը - Պէլ համար ման զարգացում մը կ'ունենան: Զամլը - Պէլ ալ «կ'աւանանայ, կը քաղաքանայ» եւ կը լեցուի մեծ բաղմութեամբ:

5.- Քեոպողուր, թթական տարբերակներու եւ Աղայեանցի հատուածներուն մէջ, վասալ իշխան մըն է, ինչպէս Արշակ: Կարելի է ուրեմն հետեւցնել որ իր հայրն ալ իշխան մըն էր, ինչպէս Տիրան:

6.- Արշակ կ'ամուսնանայ Կոստանդիոս կայսեր հանգուցեալ եղբօր Կոստափի նշանածին հետ: Քեոպողուր կ'ամուսնանայ Պոլսոյ Սուլթանին աղջկան հետ, որուն հետ ամուսնանալու համար եւրոպացի աղնուական մը Պոլսի հկած է:

7.- Տիրան (և մասամբ Արշակ) ՔՕ. ի նման կը վարէ անբարոյական կեանք թէ:

(19) Այս իմաստը ունի հարստութիւն բառը, օրինակի համար, Արշակունեաց հարստութիւն ասցուածքին մէջ: Յիշելու համար միայն ծանօթ բառ մը, ըստենք որ գերմաներէնի մէջ ուայի կը նշանակէ պետութիւն (հարստութիւն) եւ հարուստ (Բնչեղ):

8.- Արշակի նախարարները կը լըքեն վիճակը, ինչպէս Քեոպողուրի ամենամօտ ընկերները:

Պ. Տիրմէզիլի կը թուի որ Արշակի վէպին եւ ՔՕ. ի զրոյցին միջեւ ազգակացութիւն մը գոյութիւն ունի, բայց ոչ անհրաժեշտաբար՝ սերում մը: Կարելի է որ, կ'ըսէ, ՔՕ. ի զրոյցը սերած ըլլայ Արշակի զրոյցէն: բայց կարելի է նաեւ որ, Արշակ ըլլալով զաւակը թագաւորի մը, որուն աչքերը կուրցուցած էին Պարսիկները, Հայերը Տիրանի եւ Արշակի պատմութիւնը զարգարած ըլլան նախապէս գոյութիւն ունեցող զրոյցներով, որոնց հերոսը «կոյրի զաւակ» մըն էր: Պ. Տիրմէզիլի այս պատճառաված կարելի չի նկատեր առաջման մը լեցուի մեծ բաղմութեամբ:

Ի վերջոյ Պ. Տիրմէզիլի ազգակցութիւն մը անհաւանական չի նկատեր սկիւթական եւ հայկական զրոյցներուն միջեւ, մանաւանդ որ Ալանները, որ մէկ օղակը կը կազմեն այն զթային որ այժմու Օսերը կը կապէ Սարմատներուն եւ Սկիւթացիներուն, սերտ յարաբերութիւն ունեցած են Հայոց հետ, որուն հետ ամուսնանալու համար եւրոպացի աղնուական մը Պոլսի հկած է:

Ազգակցութեան վարկածին ի նըպատ, Պ. Տիրմէզիլի կը յիշէ որ թէ՛ սկիւթական թէ՛ հայկական և թէ՛ թըրքական զրոյցներուն մէջ կոյր հայրերուն կամ հօր պատիժը կապ ունի ձիաբուծութեան հետ, Հայոց մէջ յատակ եւ տրամարանական, Հերոդոտոսի մէջ նուազ ճշմարտանման ձեւով մը:

Ընդունելով հանդերձ Պ. Տիրմէզիլի վերջին վարկածին կարելութիւնը, մէկի կը թուի սակայն թէ ձիաբուծութեան հետ կապ ունի ձիաբուծութեան համար գոյութիւն թէ ձիաբուծութիւն (հարստութիւն) եւ հարուստ (Բնչեղ):

նար սկիւթականէն անկախաբար ալ շագում առնել Հայոց մէջ : Հայաստան հինէն ի վեր համբաւաւոր էր իրեւ ձիաբուծական երկիր : Բայ Ստրաբոնի , — առանց յիշելու ասորեստանէան արձանագրութոիւնները եւ Քսենոփոնի վկայութիւնը (Նահանջ , Դ . 5,34 ևն .) մէկ մասը նեսեան (néséen) ձիերուն , որոնք միմիայն պարսիկ թագաւորներուն անձնական գործածութեան կը ծառայէին , Հայաստանի մէջ կը մեծ ցուէին , եւ Հայաստանի սատրապը ամէն տարի պարտաւոր էր մեծ արքային 20.000 երիվար ուղարկել , միթրայական տօներուն ատեն (20) :

Յանդուգն , բայց ոչ անկարելի վարկած մըն է ենթագրել որ Հայաստանի թագաւորի մը գէշ ձի մը նուիրած ըլլալուն պատճառաւ Պարսից թագաւորի մը կողմէ կուրացումը կրնայ կապ ունենալ նեսեան ձիերու բուծման կամ 20.000 երիվարներու տարեկան հարկին հետ : Իրանի արքայ մը կրնայ Հայաստանի սատրապի մը աչքերը կուրցնել տուած ըլլալ իրեն զրկուած ձիերուն անգուացուցիչ վիճակին համար , ճիշտ ինչպէս կը պատճուի Տիրանի եւ Քեօողլուի հօր համար : Ասկէ զատ ,

(20) Պ . Ֆրանց Քիւմոն , որ միքրայականութեան մասին ամենամեծ հետինակութիւններէն մին է , պատասխնելով մեր հարցումին , կը յայտնէ թէ ո եւ է լուսաբանութիւն չի կրնար տալ թէ ինչո՞ւ ձիու տարեկան հարկը միթրայական տօներուն ատեն կը դրկուէր . բայց չի կարծեր որ այդ ձիերը Միթրայի տօնախմբութեանց առքիւ քափօրներու մասնակցէին կամ Միթրայի գոհուէին , տրուած ըլլալով իրենց թիւր :

ինդիր է նաեւ թէ արդեօք Սասանեանց օրով Հայոց թագաւորը պարտաւոր չէ՞ր , գէթ իրը խորհրդանշան վասալութեան եւ ձիու տարեկան հին հարկին , Պարսից թագաւորին կամ Հայաստանի անմիջական հսկող Աստրապատականի փոխարքային ամէն տարի քանի մը կամ նոյնիսկ երկու ձի նուիրել , եւ թէ Տիրանի կուրացումը ձիու մը պատճառաւ արդեօք պատմական գէպք մը չէ՞ր իրապէս , որուն շուրջ կազմուած է ժողովրդական վէպ մը :

## 7.— ՔԵՕՈՂԼՈՒԻ

ԵՒ ԻՐ ՏԵՍԹԱՆՅ

Արշակի եւ Քեօողլուի վէպերուն (22) միջեւ ազգակցութեան կամ սերման հարցը տարբեր կերպով կը ներկայանայ մեղի : Սերում մը անկարելի կամ ազգակցութիւն մը ընդունելի նկատելու համար պէտք է ենթագրել գոյութիւնը «կոյրի զաւակ»ի հին զրոյցի մը , Արշակի եւ Քեօողլուի վէպերէն առաջ : Արդ , մեղի կը թուի որ «կոյրի զաւակ»ի թեման , ինչպէս որ պարզեցինք դայն այս աշխատութեան առաջին էջին մէջ , գոյութիւն ունի միմիայն Քեօողլուի զրոյցին մէջ , բայց ո՛չ Արշակի եւ ո՛չ աւսկիւթական , օսական եւ վրացական զրոյցներուն մէջ (23) : Եթէ ուրեմն Արշակի եւ Քեօողլուի վէպերուն միջեւ գոյութիւն ունին բազմաթիւ հանդիտութիւններ , պատճառը այն է որ Քեօողլուի զրոյցին մէկ մասը սերած է Արշա-

(22) Այս էջերու մէջ անխտրաբար կը գործածենք զրոյց , դիւցազնավէպ , վէպ բառերը Արշակի եւ Քեօողլուի մասին պատմուածները որակելու համար : Ճիշդ բառն է վէպ , հին իմաստով , այսինքն դիւցազնավէպ :

կի վէպէն (24) : Այս պարագան ապացուցանել փորձելէ առաջ անհրաժեշտ է ուրեմն ցոյց տալ թէ Քեօողլուի զրոյցին մէջ Արշակին տարբեր «Քեօողլու» մը դոյլութիւն ունի :

Քեօողլուի զրոյցը ըստ կարելոյն կատարեալ վերաբեման մը ենթարկելու համար անհրաժեշտ էր ձեռքի տակ ունենալ անոր բոլոր խմբագրութեանց բընտիրները , և ո՛չ թէ լոկ ամփոփումներ , թարգմանութիւն մը եւ քանի մը հաստուածներուն մէջ մասը հրատարակուած է Խ . Միութեան մէջ , թաթարերէն ու ուռսերէն , եւ մատչէլի չէ մեղի : Ուրիշներ (Թուրքերէն , չաղաթայերէն , ևն .) տակաւին անտիպ էն : Այս պարագաներուն մէջ մեղի կը մնայ դոհանալ մեր տրամադրութեան տակ դտնուած նիւթերով :

(23) Վրացական զրոյցը յայտնապէս կրած է հայկական եւ ազրայնանեան ազդեցութիւն : Ամիրան Տարանանեանի (Դարացանեանի) Դերջանի Միհրն է , ըստ Բրոֆ . Ն . Ադոնցի նիշդ նկատողութեան : Սամոյլովիչի (տես Բ . Նաիլի , էջ 135) եւ Տիւպուա տը Մոնիկրէօի (Ուղեւորութիւն Կովկասի շուրջ , Գ . , էջ 455) վկայութիւններէն կը կարծենք թէ կարիլի է հետեւցնել որ վրաց մէջ գոյութիւն ունի Քեօողլուի զրոյցին մէկ խրմագրութիւնը , տարբեր Պ . Տիւմէզիլի ուսումնասիրութեան մէջ յիշուածէն : Ըսկիւթական եւ օսական զրոյցներու եւ Արշակի վէպին միջեւ ազգակցութեան հարցին մասին մեր կարծիքը յայտնեցինք նախորդ հատուածին վերջը :

(24) Պ . Ս . Կանայեան Քաջանց Տուն ժողովրդական վէպին մասին իր գրած ուսումնասիրութեան մէջ , գոր քանի մը տարի առաջ նախորդ հատուածին վերջը :

Քեօողլուի զրոյցներուն խումբին մէջ գոյութիւն ունի երկուութիւն մը , զոր դիտած է Պ . Պորաթաւ (25) , առանց սակայն յանգելու մեր եղարկացութեանց :

Խօղպէքեան խմբագրութեան հերոսը ծնած է գերեզմանի մը մէջ , որ իր մայրն է : Եօթը տարեկանին ծանօթ է աշխարհի

րական Մրցանակի Յանձնաժողովին (Երուսաղէմ) , Քեօողլուն նոյնացուցած է Արշակ Բ . ի հետ : Այս գործը , որ մրցանակի չարժանացաւ , չէ հրատարակուած , բայց կը թուի թէ այս նոյնացումը չէ փաստուած : Պ . Ն . Աղբալեան , որ ֆնան է ձեռագիրը , իր տեղեկագրին մէջ կը գրէ . «Այս աշխատութեան մէջ հանդի - պում ենք մի շարք նոյնացումների , որոնց վրայից (հեղինակը) անցնում է արագ ( Քեօողլու — Արշակ Բ . , Ալխար Տղայ — Հուադամիզդ — Երուանդ ) (Սիւն , յունուար 1937) : Յանձնական նամակի մը մէջ Պ . Կանայեան կը գրէր 15 օգոստոս 1927ին թէ պէտք ուներ գրի առնելու ամբարած ժողովրդական նիւթերը . 1) Քեօողլու — Արշակ Բ . , 2) Գարտաշ Օղլի , Ղասապ Օղլի եւ այլ անուններով հրատարակուած հեթեաքներ — Երուանդ Բ . — Հրադամիզդ :

Ի . Շորէն ուսւ հեղինակը , Պատմական Յուշարձան հայկական երկիրի վիճակի մասին , անոր Ռուսիոյ կայսրութեան միութեան ժամանակ անունածիրութեան մէջ յիշուածէն : Ըսկիւթական եւ օսական զրոյցներու եւ Արշակի վէպին միջեւ ազգակցութեան հարցին մասին մեր կարծիքը յայտնեցինք նախորդ հատուածին վերջը :

(25) Բ . Նաիլի , էջ 104-111 :

բոլոր գաղտնիքներուն, այսինքն իմաստուն մըն է: Բացարձակ իշխանութեամբ մը, դոր ժառանդած է իր հօրմէն, կը վարէ իր երկիրը եւ երջանիկ ու խաղաղ կեանք մը կը վարէ: Իր բոլոր փափաքները կը գոհացնեն Քառասուն Քաջերը, որոնց հետ կը խորհրդակցի ի հարկին: Հերոսին մահը չի պատմուիր:

Թէ՛ այս խմբագրութեան եւ թէ թիւրքմէն տարբերակներէն մէկուն մէջ (26) հերոսը «քուրօղլու» մըն է, այսինքն «զերեզմանի զաւակ» մը, եւ Պ. Պորաթաւի ամփոփումին մէջ միշտ այս անունը կը կրէ: Մասնաւոր ուշադրութեան արժանիք է սա պարագան որ հերոսին հօրը աչքերը չեն կուրցուիր ճիռու մը պատճառաւ: Արեւելեան-թրքական այս զրոյցը իր էութեամբ իսկ կը տարբերի ուրեմն Քեօողլուի զրոյցին, բայց կը անոր աղղեցութիւնը: Թիւրքմէն եւ էօպէք խմբագրութիւնները, դոր թուրք դիտնականները Քեօողլուի զրոյցին ամենէն հին ձեւը կը նկատեն, չեն կրնար հետեւաբար ծնունդ տուած ըլլալ անոր, եւ պէտք չի մնար զրոյցին ծագումը փնտուել Կեդրոնական Ասիոյ Թիւրքմէններուն մէջ:

Ազրպայճանեան - Փոքր - ասիական (ըստ մեզ՝ կովկասեան) խումբին մէջ Քեօողլու զաւակն է հօր մը, որուն աչքերը յանիրաւի կուրցուած են տղեղ կամ անարժէք ձի մը նուիրած ըլլալուն հմր: Հերոսը իր հօրը վրէժը կը լուծէ, եւ իր ամբողջ հեանքը կ'անցընէ կուտելով, կողոպտելով, սպաննելով, առեւանդելով եւ աւերելով: Մարաշի խմբագրութեան մէջ Քեօողլուի համարէն մէջ Վարագայական իմաստամար-

հուրդ կուտայ իրեն ոչ ոքի չպթալ, իր իր տիրոջ կամ զերիչնան թագաւորին: վախճանը չմտածել, կողոպտել եւ վայելել կեանքի բոլոր հաճոյքները:

Այսպէս ուրեմն, կովկասեան խումբին մէջ, Քեօողլու աւազակ մըն է պարզապէս եւ ոչ իշխան մը:

Նոյն իսկ պարտութեան կը մատնուի եւ առանց իր ձիռուն կը կորանցնէ իր բոլոր ոյժը: Յաճախ իր ընկերները կը լքն զինքը: Իր շուրջը հասարակ մարդիկ կը հաւաքէ, որոնցին ոմանք բանի կը միանան իրեն: Ասոնք արիւնարբու մարտիկներ են որոնց համար կոխը տօն մըն է:

Բայց հակասակ իրենց վայրադ նկարագրին, Քեօողլու եւ իր արբանեակները կեանքի ասպետական ըմբրունում մըն ալ ունին: Քիչ անգամ, փոխանակ ոյժի՝ հնարքի կը բիմին, կամ իրենցմէ աւելի զօրաւոր թշնամիներու առջեւ փախուստ կու տան: Հերոսութիւնը միակ պաշտելի արժանիքն է իրենց համար: Ուեէ կնոջ օգնութիւնը չեն ընդունիր: Կը սպաննեն այն թշնամիները որ վախնալով իրենց դութը կը հայցեն: Փախչողները չեն հետապնդերը: Իրը քաջ նախապէս իրենց ընկերը կը ծանուցաննեն իրենց թշնամիներուն:

Ո՞չ այս ասպետական ոգին եւ ո՞չ ալ Քեօողլուի կարդ մը արարքները, ինչպէս դարանակալ սպասելով սպանումը վաճառականի մը, որ իրեն յաղթած ըլլալով հանդերձ խնայած է իր կեանքին, եւ հազար ու մէկ հնարքներու գիմումը՝ իր նպատակներուն հասնելու համար, յատուկ չեն սակայն միայն Քեօողլուի, այլ բազմաթիւ վիպական հերոսներու: Այդ ոգին մէկ արտայայտութիւնը չի՝ տեսնուիր ժիշտը կը նոնդընայի ճակատամար-

տին վիստական պատմութեան մէջ իսկ:

Բայց Քեօողլու կը ներկայանայ նաև ուրիշ երեւոյթի մը տակ, զոր չէ նկատած Պ. Պորաթաւ: Քեօողլու բարեկամ է քրիստոնեաներուն եւ ամէն տեղ պաշտպանութիւն կը գտնէ անոնց կողմէ (27): Իրեն կը վերապրուի Քանօքի մէջ (Վրաստան) իր անունը կրող դղեակին մէջ եկեղեցիի մը բինութիւնը (28): Քեօողլուի անունը կրող աշխարհագրական վայրերուն մեծագոյն մասը կը գտնուի քրիստոնէական կեղրոններու մէջ (29): Ինք սիրելի է Հայոց, զոր իր անունն իսկ կը իսանդավառէ: Գ. Վ. Սրուանձտեանց կը պատմէ թէ Թոքաստէն Սերաստիա ուղեւորելու ատեն կը հանդիպի Քեօողլուի անունը կրող աղբիւրի մը: Տեղոյն զիրքը, անտառը, օդը, եւ Քեօողլուի անունը խոր տպաւորութիւն կը գործեն իր եւ իր ուղեկիցներուն վրայ: Կը յիշեն Քեօողլուի «վէպն ու խաղը», զոր արժանիք կը դրտ-

(27) Պ. Աղայեանց, անդ:

(28) C. S. Gulbenkian, La Transcaucasia etc. p. 133.

(29) Քաջերունի կը գրէ. «Կարինից մինչեւ Մասիսի գագարը, սորանից մինչեւ Գանձակ, Թիֆլիս, Ախալցխա, եւ այլն, այդ ահազին տարածութեան վըրայ, ուր կայ մի բլուր, մի ժայռ, քարանձաւ, եւն, այդ բլուրը Քեօողլուի բերդն է, կացարանն է, մսուրն է:» Քեօողլուի անունը կրող վայրերու ցանկին վրայ, զոր Պ. Պորաթաւ իրատարակած է, աւելցնել նաև Հ. Ա. Ալիշան, Տեղեկագիր Հայոց Մեծաց, էջ. 10 եւ 40, Թ. Զաքարեան, Ազրիւր, 1889, թիւ 4, էջ 65, Շոքենի նախապէս յիշուած ծանօթազգործիւնը, ինչպէս նաև ծան. 28ի եւ 29ի մէջ յիշուած գիրքերը:

նեն այդ հրաշալի վայրին: Ի սրատիւ հերոսին կը կրակեն իրենց ատրամանակները եւ ուղեկիցներէն մին կը սկսի Քեօողլուի յանկերգը. «Հա՛յ Հա՛յ, բարձ, Հա՛յ, Հա՛յ»: (30)

Գամառ-Քաթիպա Քեօողլուի վէպը (31) գրելու կը ձեռնարկէ պատմելու համար հերոսին փառքը, որովհետեւ

Քեօողլուին շատ են սիրել մեր պապերը եւ մեր հարլը:

Կեսարիայէն քամնընօթը Հայ վարդապետներ կ'ապաստանին Քեօողլուի քով (31): Վերջապէս նոյնինքն Քեօողլու կը յայտարարէ.

Սէվէրիմ պէն էրմէնինին հաշընը (Ես կը սիրեմ Հայուն խաչը):

Այսպէս ուրեմն կովկասեան խումբին հերոսն ալ միակ տիպարի մը հողերանութիւնը չի ներկայացներ: Ան մերթ կը ներկայանայ իբր աւազակ մը, որ խորութիւն չի դներ քրիստոնեայի եւ մահմետականի միջեւ, եւ մերթ պաշտպան քրիստոնեաներու եւ պաշտպանեալ անոնցմէ, մերթ իբր չի մը, որ թշնամի է սիւննիներուն, եւ մերթ սիւննի մը, որ կը կոտի չիներուն դէմ: Հակառակ իմանեան բուռու լի նկարագիր մը անշուշտ գոյութիւն կրնայ ունենալ. բայց ըստ մէղ Քեօողլուի պարագային հակառակ իմանց պատճառը այն է որ, դիսազնա-

(30) Թորոս Աղբար, 1879, էջ 133:

(31) Գամառ-Քաթիպայի Բանասեղծութիւնքը, Մոսկուա 1881, էջ 31-37: Դժբախտաբար զրոյցին մէկ հատուածը միայն գրուած է: Ըստ հեղինակին, Քեօողլուի հօր աչքերը կուրցնել տրուած է Պարսից Մահմուտ շահը եւ Քեօողլուի ձին Մահմուտինը, ինչպէս նաև ծանօթազգործիւնը կը կրուած է: Այսին անունը ամսիւր անունն է Ամառ:

(26) Բ. Նախլի հազիւ քանի մը տողով տեղեկութիւն տուած է թիւրքմէն խմբագրութեանց մասին:

վէպին ներկայ խմբագրութեան մէջ՝ հերոսը միակ անձ մը չի ներկայացներ, այլ մէկէ աւելի անձեր եւ հետեւարար մէկէ աւելի նկարագիրներ:

Քեօօղութիւն տէսմանը զրուցային (վիպաշին) տարրերու եւ պատմական դէպքերու հիւսկէն մըն է:

Պատմական դէպքերուն մէջ ամէնէն առաջ ընթերցողին ուշադրութիւնը կը գրաւեն թուրքեւագարսիկ պատերազմներու եւ ձելալիներու ապստամբութեան դրուազները: Ուղեղ է ուրեմն հետեւցնել թէ այդ դէպքերուն ժամանակակից աշուղի մը կամ աշուղներու պէտք է վերադրել դիւցազնավէպին այդ մասերուն հեղինակութիւնը:

Պ. Պորաթաւ իրաւամբ Քեօօղութիւն դրոյցին «Հիմնական տարր» կը նկատէ Գրղըլպաշ (այսինքն չի): Պարսիկներուն դէմ պայքարը, որ տեղի ունեցած է ժԶ. եւ ժէ. դարերուն (32):

Թէ այդ պատերազմներուն առաջին շրջանին Քեօօղութիւն անուն երդիչ մը գոյութիւն ունեցած է կը հաստատուի աշուղ Քեօօղութիւն մը անունով մեղի հասած տաղով մը, որուն մէկ տունին թարգմանութիւնը հրատարակած է Տօքթ. Ռիզա Նուր (33):

Նոյն տաղը ամրողութեամբ, ինչպէս նաեւ ուրիշներ, հրատարակած է Պ. Ա. -

(32) Բ. Նախի, էջ 95 եւ 97:

(33) Մըլիւ տը Թիւրքօօթի, № 1 (1931), էջ 107: Տոքթ. Ռիզա Նուր, որ ազնուօրէն մեզի տրամադրեց իր հանդէսին այս թիւը, հրատարակած է Քեօօղութիւն վերագրուած սիրային ոտանաւոր մըն ալ (նոյն հանդէս, թիւ 7): Պ. Պորաթաւ չէ տեսած առաջին յօդուածը, որ իր գրքին հրատարակութեան տարին լոյս տեսած է:

մէտ Քուտսի Խալֆ Պիլկիսի Մենմուտասը մէջ (Ա. տարի, 1928, էջ 110–116) Քեօօղութիւնաւատուն Ալի փաշա: Սորին հղային՝ զորոյ անունն ոչ գտաք: Քուտսի ճշգած է թէ անոնցմէ մէկուն մէջ յիշուած Օսման փաշան մասնակցած է Պարսից գէմ մզուած պատերազմներուն, Մուրատ Գ.ի օրով (1574–1594):

Պ. Պորաթաւ դիսած է նաև — հակառակ հարցին անորոշ եւ մութ թւլալուն — թէ ձելալի ապստամբները, որոնք ժԶ. դարուն վերջերէն սկսեալ քանի մը տասնեակ տարի աւերեցին, կողոպտեցին եւ կոտորեցին Փոքր – Ասորյ, Սուրբոյ եւ Սնդրկովկասի մէկ մասը, յառաջանալով մինչեւ Խւսկիւտար, կարեւոր դեր մը խաղացած են Քեօօղութիւն վէպին կաղմութեան մէջ: Խոճքոյի թարգմանած խմբագրութեան մէջ հերոս մը «Եազար ձելալի» անունը կը կրէ: Տէլիները «ո՞վ ձելալի» ըսելով խօսք կ'ուղղեն Քեօօղութիւն, զոր Պոլու փաշան եւս «ձելալի» կ'անուանէ:

Թէ Քեօօղութիւն անուն աշուղ մը միացած է ձելալիներու շարժումին, կը հաստատուի Առաքել Դաւրիթեցիի վրկայութեամբ: Դաւրիթեցի, ծնած ժԶ. դարուն վերջերը եւ վախճանած 1670ին, իր Պատմութեան մէջ, ուր կը թուէ ժԶ. դարու վերջերէն սկսեալ մինչեւ 1662 պատահած դէպքերը, մասսամբ իրը ականատես եւ մասսամբ անմիջական ականատեսներէն քաղելով իր տեղեկութիւնները, կը պատմէ ձելալիներու ապըստամբական շարժումը եւ անոր աղետալի հետեւարքները, հաւանականարար քիչ մը չափազանցելով, եւ կը թուէ շարժման պետերուն անունները. «1052-ին (1603–1604) ապստամբեցաւ, կ'ըսէ, թաւուլը (թրք. Թաւակի) 12.000 մարդով» եւ կը շարունակէ. «Այս Թաւուլը կը գործադրութիւն կ'անուանէ»:

Մին եղբայրն՝ զորոյ անունն ոչ գտաք: Մահմուտ փաշա 20,000 մարդով: Մահմուլի: Զանփոլատովի Ալի փաշա: Սորին հղային՝ զորոյ անունն ոչ գտաք: Քուտսի, այն Քուողին է, որ բազում խաղ է ասացեալ՝ զոր այժմ աշըդներն եղանակին: Գզիր Օղլի Մուստաֆայ թէկ 1000 մարդով, եւ սա եւս ընկեր է Քուողիւլոյն (զ)որ յոլով տեղիս ի մէջ իւր խաղին զա յիշէ (34):

Հայ պատմագիրներու զրչին տակ, ձելալի բառը ստացած է նաև աւազակի,

(34) Առաքել Դաւրիթեցի, Պատմութիւն, Գ. տիպ, էջ 87: Պրոսէ այս հասուածին թարգմանութեան մէջ «Քենոզլու»ն փոխած է «Քար օղի»ի, սխալ հականապէն նաև «Խաղ» բառին իմաստը: Ծանօթազրութեան մը մէջ «Քար օղի»ն մեկնած է իրը «համբաւառը Քէր օղլու»ն (Հաւաքածոյ Հայ պատմագիրներու), (Փրանսերէն), Ա. հասոր, էջ 311: Զենի կրնար բացատրել Պրոսէ սխալը, որովհետեւ Քեօօղութիւն անունը կը գրանք կ'անուանի գոյիր օղլին եղեւ Շակալի (Կարգալ՝ Զալալի) քուրդ աղղաւ» (անդ, 502), խեկ Գրիգոր Դարանացցի (Ժումանակագրութիւն, էջ 32), որ ժամանակակից է ձելալիներու ապստամբութեան եւ գրեթէ համշիրակ Գզիր օղլուի, աւելի մանրամասն տեղեկութիւն կուտայ անոր մասին: «1591ին, կը զրէ, նախ եւ ոմն քուրդ, որ Գզիր օղլի ասէին: կը սալահիներու շարժումը, որ լաւ ուսումնասիրուած չէ եւ կը քուի շիփ շարժում մը ըլլալ (Տես Քրամերսի յօդուածը Գարա Եազընի մասին հսլամական Համայնադիտարանին մէջ):

Այս տողերը գրած էին արդէն երբ բարեկամ մը մատնանիշ ըրաւ մեզի Փորձ ամսագրի Բ. տարւոյ (1877–78) Դ. թիւին մէջ, Քաջըներունիի ուղեգրական տպատրութեանց մէջ Քեօօղութիւն մասին հասուած մը, ուր յիշուած է Դաւրիթեցի այս վկայութիւնը Քեօօղութիւն մասին: Քաջըներունի կը կառձէրէ Քեօօղութիւն ձելալի անուն ֆիւրտ գեղախումբին կը պատկանի: – Ըստ Ալայիանցի (էջ 18, ծան.) «աւանդութիւն կայ որ Քեօօղութիւն հայրը... աւազակ դասնալով խառնւել է Զալալի անուն քրդական ցեղի հետ...»: Զալալի անուն քրդական ցեղի մը հետ կապ չունի ձե-

կողոպտիչի իմաստ: – ձելալի ապստամբութիւնը Թուրքիոյ զանազան մասերուն մէջ ծագած են իրարմէ անկախազար:

Դաւրիթեցիի վկայութիւնը կը հաստատեն նաև ուրիշ հեղինակներ ալ: Յարութիւն քահանայ Խալաֆեան, որ ժմ. գարուն սկիզբը 623–1800 տարիներուն ժամանակագրութիւնը պատրաստած է, օդուելով հնագոյն աղբիւրներէ, կը զրէ թէ 1591ին «Քար օղլի», Գզիր օղլին եւ այլք բազումք եղեւ Զալալիք» (Դիւան Հայոց Պատմութեան, ժ. 124): Ուրիշ հեղինակ մը նմանապէս կը յիշէ թէ նոյն թուականին «Գզիր օղլին եղեւ Շակալի (Կարգալ՝ Զալալի) քուրդ աղղաւ» (անդ, 502), խեկ Գրիգոր Դարանացցի (Ժումանակագրութիւն, էջ 32), որ ժամանակակից է ձելալիներու ապստամբութեան եւ գրեթէ համշիրակ Գզիր օղլին եղեւ Շակալի անուանութիւնը կ'անուանի մէջ:

Այս կապեալի չէ որ այս շարժումին մէջ կարեւոր դիր մը կատարած ըլլան Փոքր-Ասիսի Թիւրքմէնները, ինչ որ պիտի բացարկութեան մէջ Քաջըներունի մէջ թիւրքմէն ցեղախումբերու անունները: Տես Կեսրու Զադէ Մեհմեդ Ֆայա, *Les Origines du Bektachisme, Actes du Congrès International d'Histoire des Religions*, Paris, 1925, II. pp. 403-404. Հայ պատմագիրներու զրչին տակ, ձելալի բառը ստացած է նաև աւազակի, կողոպտիչի իմաստ: – ձելալի ապստամբութիւնը Թուրքիոյ զանազան մասերուն մէջ ծագած են իրարմէ անկախազար:

ի սահմանացն Տիւրիկոյ (Տիվրիկ) եւ Կամախայ (Քէմախ), ի գեղջէն որ Տոստալի (36) կոչի, եւ են ամենեքեան գողք եւ աւազակք եւ կը շարունակէ պատմելով ապստամբին ձերբակալութիւնն ուժահը:

Այս Գղիր օղլու Մուսթաֆան նոյնութեամբ կը դանուի կովկասեան խումբին մէջ, կիրիզողլու Մուսթաֆաս անունով (35): Ինչպէս կը տեսնուի Թուրդ է ան, եւ ոչ թէ Թիւրքմէն պէտ մը, ինչպէս կարծած է Պ. Պորաթաւ:

Դաւրիժեցի եւ Դարանազի կը լիշեն նաեւ ուրիշ ապստամբներ, որոնցմէ շատերուն անունները կը դանուին թուրք պատմագիրներու մէջ ալ, որոնցմէ օգտուած է Համեր (Պատմութիւն Օսմանեան կայսրութեան, Փրանսերէն թարգմանութիւն, իշ. գլ. 41, լ. գլ. 43) ձեւալիներու պատմութիւնը զրելու համար:

Այս տեղեկութիւններէն կը հետեւի ուրեմն որ 1591ին (37) Գղիր օղլի Մուս-

(35) Բ. Նախի, էջ 49:

(36) Ռ. Քիրերդի Փոքր Ասիոյ քարտիսին (1/4000.000) վրայ այս գիւղը նշանակուած է Տոսութ անունով, Գարա-Պուլագի եւ Եփրատի միացման կէտին մօս:

(37) Դաւրիժեցին առանց ժամանակագրական կարգի յիշած է ձելալի ապրատամբներու անունները: 1603ը Թավիլի եւ ո՛չ թէ Գղիրօղլուի ապստամբութեան քուակի:

(38) Տօքք. Ռիգա Նուր նոյն յօդուածին մէջ կը յիշէ աւանդութիւն մը, որուն համաձայն Քեօղլու ծնած է Անի, բայց ըստ ուրիշ աւանդութեան մը անհամարական չի գտներ որ Տաղիստականի մը զաւակը ըլլայ:

Թափար անուն քիւրտ աւազակի մը միացած է Քեօղողու անուն աշուղ մը, որուն յօրինած տաղերը կ'երգուէին երբ

Ա. Դաւրիժեցի, չուրջ 1660ին, իր Պատմութիւնը կը խմբագրէր: Քեօղողուի տէսթանին մասին առաջին վկայութիւնն է ասիկա: Պատճառ մը չկայ 1593ին գրուած տաղին եւ ուրիշ բանաստեռութեանց հեղինակ կամ երգիչ Քեօղողուին չնոյնացնելու համար Դաւրիժեցիի յիշած Քեօղողուին հետ (38): Ինչպէս ցոյց պիտի տանք քիչ վերջ, Քեօղողուի տէսթանը Ժի: դարին սկսեալ մինչեւ Ժթ. դարուն կէսերը կրած է յաւելումներ, եւ անկասկած կրած է նաեւ այսպիսումներ: Անտեղի է ուրեմն ենթագրութիւններ ընել Քեօղողուի տէսթանին սկզբանական պարունակութեան մասին: Ինչ որ ստորդ է, սա է թէ Քեօղողու Գղիր օղլու Մուսթաֆան չամ կը յիշէր իր խաղերուն մէջ, եւ մեզի հասած խմբագրութիւններով ալ կը հաստատուի այս պարագան, թէ եւ Գղիրօղլուի եւ Քեօղողուի յարաբերութիւնները միշտ նոյն ձեւով չեն ներկայացուած (Բ. Նախի, էջ 49-50): Դժուխուարար յարտնի չէ թէ Գղիրօղլուի ապաստամբութիւնը քանի տեւած է: Դարանազի (էջ 32) կը պատմէ թէ անոր գէմ դրկուած զսպիչ ոյժերը միայն դայն եւ անոր քեհեան կրցան ձերբակաւել, որ Պուսոյ մէջ սպանուեցան ժամանական առաջար յարտնի չէ թէ Գղիրօղլուի ապաստամբութիւնը քանի տեւած է: Դարանազի (էջ 32) կը պատմէ թէ անոր գէմ դրկուած զսպիչ ոյժերը միայն դայն եւ անոր քեհեան կրցան ձերբակաւել, որ Պուսոյ մէջ սպանուեցան ժամանական առաջար յարտնի չէ թէ Գղիրօղլուի ապաստամբութիւնը քանի տեւած է:

Դաւրիժեցին առանց ժամանակագրական կարգի յիշած է ձելալի ապրատամբներու անունները: 1603ը Թավիլի 1601ի ատենները Քեօղողու կրնայ ուրիշ խումբի մը միացած ըլլալ եւ կամ վերագրածած ըլլալ աշուղի նուազ վանդաւոր կեանքին: Քեօղողուի տէսթանին զանազան խմբագրութեանց նոր քննութեամբ մը միայն թէ Քեօղողու կամ երգիչ ըլլալ իւղագում առաջար յարտնի մը առաջ կը ապատական դէմքերը որ, զանազան անդամ չի յիշէր: Կարելի է եղակացնել թէ Քեօղողու Գրղբօղլու Մուսթաֆայի եւ թերեւս ուրիշ ձեւա-

ձշգել թէ անոր ո՛ր մասերը կ'ոնան ստուգապէս Քեօղողուի հեղինակութիւնը ըլլալ:

Քեօղողուի ո՛չ ծննդավայրը (39) եւ ո՛չ ալ ծննդեան եւ մահուան թուականները ծանօթ են. բայց Դաւրիժեցիի վեկայութենէն կարելի է հետեւցնել որ 1660ի ատենները մեռած էր արդէն: իր անունը կրող աշխարհագրական վայրերէն չատերին կը գտնուինքներին է, այլ Քեօղողու անուն հերոսի մը տէսթանն է, այլ Քեօղողու անունը ոչ թէ Քեօղողու անուն հերոսի մը տէսթանն էր: Երեւոյթը կրնայ հետեւանք ըլլալ իր ժողովրդականութեան:

Քեօղողու անուն ձելալի աշուղի մը գոյութենէն չի հետեւիր թէ իր անունով մեղի հասած դիւցազնավէպին հերոսը ինք է, ինչպէս ներկայ խմբագրութեանց մէջ: Քեօղողու իրը պատմամրապետ ուեէ գեր կատարած չի թուիր ըլլալ: Թուրք պատմագիրներոր իր անունը յիշած ըլլալու չեն, քանի որ ո՛չ մէկ թուրք գիտնական այդ անունին չի հանդիպած ձելալի ապատամբներու շարքին: Դարանազի, որ քանի աւելի ձելալի պետերու մասին կը դրէ, անոր անունն անդամ չի յիշէր: Կարելի է եղակացնել թէ Քեօղողու Գրղբօղլու Մուսթաֆայի եւ թերեւս ուրիշ ձեւա-

(39) Նշանաւոր աշուղ Քեօղողուի մը յիշատակութիւնը կ'ընէ նաեւ կվլիս Զէկէպի Ժէ. դար (Բ. Խատոր, էջ 283) 1659ին պատմած դէպի մը առթիւ, առանց նշդելու թէ ԵՌ ապրած է ան: Այս Քեօղողու կրնայ աւերանին հեղինակը ըլլալ եւ կվլիս կրնայ զայն լսած ըլլալ 1649էն առաջ: Ուշագրաւ է սակայն որ կվլիս տէսթանի մը խօսք չ'ընէր բնաւ:

Լիներու ալ միացած է իրը աշուղ, եւ այդ առթիւ մասնակցած ալ է անոնդ սիրագործութեանց. բայց իր դերը կայացած է աւելի երգելու եւ պատմելու քան թէ կուռելու մէջ: Կրնայ ըլլալ ո՛ո իր երգերուն մէջ իր անձին մասին ալ խօսած եւ ուրիշներուն քայլագրածութիւնները իրեն վերագրած ըլլայ, բայց իր տէսթանը ոչ թէ Քեօղողու անուն հերոսի մը տէսթանն է, այլ Քեօղողու անուն հերոսի մը տէսթանն էր: Երեւոյթը կրնայ հետեւանք ըլլալ իր ժողովրդականութեան:

Ըստ այսմ, անհաւանական չէ որ, ԺԶ. եւ Ժէ. դարերու օսմանեան պատմութեան եւ Քեօղողուի տէսթանին մէջ յիշուած դէպի բուռու ուշագիր համեմատութեամբ, կարելի ըլլայ դտնել այս պատմական դէմքերը որ, զանազան անուններով հերոսացած են Քեօղողուի տէսթանին մէջ: Զամբաւառոր Ապազա փաշան, որ կրնար ըսած ըլլալ

Սէվէրիմ պին կրմէնինին հաչընը (41) մեղի կը թուի ըլլալ Քեօղողուի հերոսներէն մին:

Քեօղողուի բարեկամութիւնը քրիստոնեաներու եւ մասնաւորագիւն Հայերու հանդէպ ձեւալիներէն ոմանց զգացում-

(40) Բ. Նախի, Նախի, էջ 121:

(41) Տես Դարանազիի մէջ Ապազա փաշանի ապատութեան փաստերը:

ներուն արտայայտութիւնն է իրապէս (42), եւ եթէ հերոսը մերթ չի է եւ մերթ սիւնի, պատճառը այն է որ պատամբներէն ոմանք, կուռելէ վերջ օսմանեան բանակներուն դէմ, անոնց միացած են ընդդէմ Պարսից:

Քեօողլու տաղանդաւոր աշուղ մըն է, որ Մերձաւոր Արեւելքի բոլոր ժողովուրդներուն սիրելի եղած է իր աղատատենչ եւ արդարախնդիր ողիով, ճընջուածներու եւ մանաւանդ սիրահարներու համար իր բարեկամութեամբ եւ իր մարտական երգերով: Քեօողլու դարձ դար անձնաւորած է հզօրին դէմ ըմբոստութեան ողին եւ արեւելեան միջավայրին յատուկ ասպետի տիպար մը: Իր ժողովրդականութեան չնորհիւ է որ ուրիշ աշուղներ ալ երգած են իր տէսթանը եւ գայն ճոխացնելով փոխանցած են մինչեւ մեղի:

Վերոյիշեալ երկու գլխաւոր պատմական դէպերուն հետ, Քեօողլուի տէսթանը կը պարունակէ նաեւ Արիմի խաներուն դէմ պատերազմներէն դրուադներ (43) ժողովրդական կարգ մը հաւատալիքներ, որ ուշ ժամանակներու մէջ կապուած են Քեօողլուի անունին հետ (44) եւ նոյնիսկ ԺԹ. դարուն պատահած եղելութիւններ: Օրինակի համար, Մարաշի խմբագրութեան 114րդ հատուածին մէջ (45), դործածուած է «Բորտեսթան» (բողոքական) բառը, զոր Պ. Պորաթաւ, վատահ չըլլալով ո՛չ բառին ընթերցման եւ ո՛չ ալ իմաստին:

Պարական տառերով տպած է, ինչպէս որ պտած է Մարաշի արաբատառ հաւաքածոյին մէջ (46):

Բայց Քեօողլուի տէսթանին պարունակութիւնը այս չէ միայն: Այ կը պարունակէ նաեւ վիստային (զրուցային, Փոքրութական տարրեր, որոնցմէ մէկը յիշեցինք արդէն (Էջ 22): Այս վիստային տարրերը, որ խառնուած են պատմական դէպերու, որ խառնուած են պատմական դարձներուն մէջ ալ: Ճշտելու համար անոնց աղբիւրները, անհրաժեշտ է մասնաւոր ուսումնասիրութիւն մը (աես սակայն ծան. 50ի վերջին՝ մասը):

### 8.- ԱՐԾԱԿ Բ.Ի. ՎԵՊԻ

ՔԵՕՈՂԼՈՒԻ ՏԵՍԹԱՆԻՆ ՄԵԶ

Այս վիստային տարրերէն մէկը կը կարծենք սակայն թէ Հայոց Արշակ Բ. թագաւորին վէպին մէկ մասն է:

Տէսթանին մէջ չորս զրուագ կայ, որոնք չեն կրնար — գէթ մինչեւ այժմ — բացատրուիլ ո՛չ Քեօողլու աշուղին ո՛չ ուրիշ հերոսներու, ո՛չ թուրքեւալարուիկ սպատերազմներու եւ ո՛չ ալ Ճելալիներու ասպատամբութեան պատմութեամբ կամ տէսթանին մնացեալ տարրերով:

ա.) Քեօողլուի հօր (Միրզա Սարրա - Փի) կուրութեան պարագաները, բ.) Քեօողլուի ամրոցին շինութիւնը, դ.) իր ամուսնութիւնը արքայական իշխա-

(46) Կիլիկիոյ Հայերը «բորդեսքան» կ'արտասանեն: Ենյի հատուածին մէջ կը հանդիպին նաեւ «Ճամկէոս» բառին, որուն իմաստը անհասկանալի մնացած է Պ. Պորաթաւի: Ասիկա «Ճամկոչ» բառն է, ըստ կիլիկիեան արտասանութեան:

(42) Հմմտ. Դարանադի, Էջ 25-26, 143 եւ 150:

(43) Բ. Նախիլի, Էջ 100:

(44) Բ. Նախիլի, Էջ 143:

(45) Բ. Նախիլի, Էջ 214:

նուհի մը հետ եւ դ.) իր ընթացքը Պոլու փաշարի վրանին տակ:

Ա.) Արշակի հայրը իր զերիշխան արքային ներկայացուցիչին կը նուիրէ ձի մը, որ իր երկու հրաշալի ձիերուն լաւագոյնը չէ, եւ այս պատճառաւ կուրութեան կը դատապարտուի: Այս ձի երը, որ ծնած են ջուրին եղերքը արածող եւ ջուրէն ելլող ձիերէ, ունին կերպնական յատկութիւններ և զօրութիւն կը պարզեւեն անոնց որ կը հեծնան իրենց վրայ:

Քեօողլուի հայրն ալ նմանապէս ունի երկու ձի, որ Արշակի հօր ձիերուն նման հրաշալի ծնունդ մը ունին եւ զերբնական յատկութիւններ: Միրզա Սարրափ այս ձիերը կը նուիրէ իշխանին, որ անոնց չի հաւնիր, եւ այս պատճառաւ կուրցնել կուտայ անոր աչքերը:

Կարելի չէ ասկէ աւելի նմանութիւն ակնկալել իրարմէ տասնըհինդ զարտարբերութեամբ զրի առնուած երկու զրուցախառն պատմութեանց միջեւ: Տիրանի կուրացումը պատմական դէպեր մընէ, որուն պատճառը կրնայ ձի մը և զանը ըլլալ: Հայաստանի մէկ սադրազին կամ թաղաւորին իրանի արքային դէմ ձի մը կամ ձիեր նուիրած ըլլալուն պատճառաւ կուրացումն ալ անկարելի չի կրնար նրկատուիլ: Հետեւարար, ինչպէս արդէն ըսինք, այս զրուցախառն պատմութիւնը կրնայ Հայաստանի մէջ ծնունդ առած ըլլալ: Ամէն պարագայի մէջ իսորապէս ուշագրաւ է որ Արշակ Բ.ի եւ Քեօողլուի դիւցազնալէպերը կը սկսին զրեթէ բացարձակապէս նոյն ձեւով եւ թէ Արշակի վէպին առաջ նման զրոյցի մը գրութիւնը ծանօթ չէ: Իրաւ է որ հրաշալի ձիերու ծնունդին մասին հայկականին նման հաւատատալիք դը զայու-

թիւն ունի կեղրոնական կամ արեւելեան Ասիոյ թուրքերուն մէջ ալ. բայց այդ հաւատալիքը այս երկու ժողովուրդներուն յատուկ չէ միայն, այլ եւ Ռուսական կամ անհատի մը աշխանի մը կամ անհատի մը աշքերը կուրցուած են իր տիրո՞ւ կողմէ մէջ (47):

Բ.- Զամլը-Պէլ (48) ամրոցին շինութիւնը, Քեօողլուի զործունէութեան առաջին շրջանին իսկ, չի կրնար բացատրուիլ ո՛չ Ճելալիներու ապստամբութեամբ եւ ո՛չ ալ թուրքեւապարսիկ պատերազմներով: Այս քաղաքին շինու-

(47) Թուրք գիտնականները Քեօողլուի գրոյցը նկատելով իին քրքական գրոյցի մը ձեւափոխութիւնը եւ հետեւլով Պ. Վելիտի վարկածին (Բ. Նախիլի, Էջ 153-154), անոր ծագումը կը վիճուեն Թիւրքիմներուն արևմտուան Ասիա տարածուելիքն առաջ, Սասանեանց եւ Կիօֆ-Թիւրքերու պատերազմներու շրջանին մէջ, այսինքն 567 թուէն զերք մինչեւ Պարսկաստանի գրաւումը Արաբներու կողմէ (Ե. դար): Քեօողլուի անձինք եւ դիւցազնալէպին մէջ յիշուած դիւցարձնում մեծագույն մասին վարագանական պատճառաւ կուրացումն ալ անկարելի չի կրնար նրկատուիլ: Հետեւարար, ինչպէս արդէն ըսինք, այս զրուցախառն պատմութիւնը կրնայ Հայաստանի մէջ ծնունդ առած ըլլալ: Ամէն պարագայի մէջ իսորապէս ուշագրաւ է որ Արշակ Բ.ի եւ Քեօողլուի դիւցազնալէպերը կը սկսին զրեթէ բացարձակապէս նոյն ձեւով եւ թէ Արշակի վէպին առաջ նման զրոյցի մը գրութիւնը ծանօթ չէ: Իրաւ է որ հրաշալի ձիերու ծնունդին մասին վերջ, տեղի չի մնար այլ եւս բնենելու այն փաստերը, զու Պ. Վելիտի եւ Պ. Պորաթաւ կը պարզեն ի նպաստ այս վարկածին: Քեօողլուի գրոյցին ուսումնասիրութեան մէջ այժմ վիճելի կրնայ ըլլալ միայն գրուցային մասերուն ծագման հարցը:

(48) Այս անունը իր տարբեւակները ունի:

թիւնն ալ փաստ մըն է թէ զրոյցը չէր կրնար թիւրմէններուն կամ էօպէքներուն մէջ ծնունդ առած ըլլալ, որովհետեւ ասոնց նման վաշկատուն ցեղերու ընկերային վիճակին եւ հոգեբանութիւն համապատասխան չէ քաղաքի մը կամ ամբոցի մը չինութիւնը:

Արշակաւանի եւ Զամլը-Պէլի հետ նարկութիւնց պարագաներու միջեւ երդ հասուածին մէջ ցուց տրուած հանգիւթիւններէն այն եղրակացութեան կարելի է յանդիլ որ Զամլը-Պէլ, Արշակաւանն է, տարբեր անունի մը տակ: Պատճառ մը չկայ Արշակաւանի հիմարկութիւնը պատմական իրողութիւն մը չհամարելու, եւ Հ. Յ. Ասուութեանի մեկնութիւնը, թէ Արշակի այս ձերնարկին նպատակն էր նախարարներէն անկախ արքայական բանակի մը կազմութիւնը, բոլորովին համոզիչ կը թուի (49):

Գ. Քեօողլուի ամուսնութիւնը արքայական իշխանութիւնի մը հետ նմանապէս չի կրնար բացատրուիլ ԺԶ. եւ ԺԷ. դարերուն պատմական դէպէքրով: Ո՛չ մէկ աւազակ կամ ապստամբ իշխանութիւնը մը փախցնելով չէ ամուսնացած անոր հետ, մինչ Արշակի եւ Քեօողլուի ամուսնութիւնց պարագաները բոլորովին կը նմանին իրարու: (50)

(49) Անդ, էջ 296:

(50) Սանարի (Սասնայ Ծուեր): Եւ Քեօողլուի ամուսնութեան պարագաները գոեթէ բացարձակայէն նման են: Կրնայ առարկուիլ հետեւաբար թէ ցորչափ պացուցուած չէ որ Սասնայ Ծուերուն վիպային մասը — ուր հարեւանցի ակնարկով մը, տասնէ աւելի ուշա-

Դ. Պուլու փաշայի վրանին տակ Քեօողլուի անխոհեմութիւնները բայուրովին կը նմանին Արշակի յախուուն ընթացքին՝ Շապուհի վրանին տակ:

Այսպէս ուրեմն, ցորչափ Արշակի վէպէն աւելի հին զրոյցը մը երեւան չըդայ, կրնարք ընդունիլ թէ Քեօողլուի զրոյցին մէկ մասը Արշակի վէպէն աւրած:

Այս մասը նախապէս պէտք է անջատ եղած ըլլայ եւ պատմական Քեօողլուի անուան շուրջ կազմուած դիւցաղնավէպէն վերջ ձուլուած անոր հետ: Այս զրոյցը պէտք է որ կոչուած ըլլայ Ռուշանի կամ Քեօողլու-Ռուշանի վէպ:

Արդարեւ, Քեօողլուի դիւցաղնավէպէն այսօրուան ձեւին մէջ, Քեօողլու երբ մանուկ էր այս անունը չէր կրուր, այլ Ռուշան (լուսաւոր) կը կո-

գրաւ հանգիտութիւններ եւ երեմն բառացի նմանութիւններ գտանի Քեօողլուի դիւցաղնավէպէին միջեւ — աղած է Քեօողլուի տէսքանին վրայ, Արշակի եւ Քեօողլուի ամուսնութեանց պարագաներուն հանգիտութիւնը կրնայ պատմական ըլլալ: Այսպիսի առարկութիւն մը կրնայ նիշտ ըլլալ, բայց անիրածեցտարար նիշտ չէ: Մեր թէզը իմբնուած չէ միայն ամուսնութեանց հանգիտութեան վրայ, որ միւս հանգիտութեանց հետ միասին կարեւորութիւն ունի: Ա. Մելցիններ սակայն վերապահութեամբ որ Քեօողլուի տէսքանին վիպային մասնը (կամ անոնց մեծ մասը) կրնայ սերած ըլլալ Սասնայ ծուերէն, Քեօողլուն երգող աշուղներուն միժամասնութիւնը բարձրութիւնուն վիպային մասը — ուր հարեւանցի ակնարկով մը, տասնէ աւելի ուշա-

չուէր (51): Երիտասարդ հասակին, հօրը վրէժը լուծելէ վերջ է որ կը յայտարարէ թէ այլեւ «Քեօողլու» պիտի կոչուի: «Քեօողլու» անարդական մակդիրը մըն է, զոր մարդ կը ստիպուի կրել, որովհետեւ ուրիշները այդ անունը տուած են իրեն, բայց ինք այդ տեսակ անուն մը չի տար իրեն: Զի հասկցուիր նաեւ թէ ինչո՞ւ Քեօողլու ճիշտ իր հօրը վրէժը լուծելէն վերջ է որ այդ անունը կ'ընտրէ: Եթէ յայտարարէր թէ այդ օրէն սկսեալ «անպարտելի» կամ «յաղթական» եւ կամ անոնց անման անուն մը պիտի կրէր, անուան փոփոխութիւնը խմաստ մը կը ստանար: Կարելի չը ըսել նաեւ թէ Ռուշան «Քեօողլու» անունը կ'առնէ ցոյց տալու համար իր հայրը կուրցնող իշխանին թէ ինչ որ իր անարդարք կատարուեցաւ իր հօրը դէմ (կուրցացում) ինք պատիւ մը կը համարի, որովհետեւ նախ ինք այլեւս ո՛ւ եւ է հանդիպում չունենար իր հայրը կուրցնող իշխանին հետ, եւ յետոյ այդ իշխանը իրը պատիւ եւ ոչ իրը անարդարք կուրցնել տուած է Քեօողլուի հօր աչքերը: Զ' ըսուիր ալ թէ իր հայրը «կոյը» մակդիրը կը կրէր:

Մեզի կը թուի որ անուան փոփոխութիւնը միջոց մըն է մէր ենթադրած Ռուշանի կամ Քեօողլու-Ռուշանի վէ-

(51) Զանազան խմբագրութեանց մէջ այս անունը ուրիշ ձեւեր ալ ունի (Ռէնիննում - Քեօողլու - Ռուշան, Ռէնիրուլ - պէյ - Ռուշան, իրիշուան Ալի) (Բ. Նախիլի, էջ 42): Ռուշագրաւ է որ, երբուր պարակական անուն մը կը կրէ եւ ո՛չ բրգական, ինչպէս պէտք էր ըլլալ երէ դիւցաղնավէպը ունենար թիւրքմէն ծագում մը:

Ակրուն միացումը կատարելու համար պատմական Քեօողլուի վէպին հետ: Լսինք որ Ռուշան-Արշակի վէպը պէտք է որ ի սկզբան անջատ եղած ըլլայ Քեօողլուի վէպին, բայց երբ այս վերջինը մեծ ժողովրդականութիւն ստացաւ, եւ կամ երբ պէտք զդացուեցաւ Քեօողլուի հերոսներուն անդթութիւնները եթէ ոչ արդարացնել գէթ չքմեղացնել, երբ արդար վրէժխնդրութիւն մը անոր հօրը դէմ կատարուեած անիրաւութեան, աշուղները անոր միացուցին Ռուշանի կամ Ռուշան-Քեօողլուի վէպը, քանի որ Ռուշան ալ «Քեօողլու» մըն էր կամ արդէն այդ անունը կը կրէր եւ անիրաւութիւն կուրցուած մարդու մը զաւակն էր: Երկու վէպերուն միացումէն վերջ այլ եւս դիւրաւ եւ անպարաբար իրարու հետ ձուլուած եւ շփոթուած են երկու վէպերուն հերոսները: Երբ Ղ. Աղայեանց կը գրէ մէկ «աւանդութիւն կայ որ Ռուշանի հայրը քեօր չի եղել... այլ խոր կամ խոռ, որ մի հայ է եղել Խոսկուունեաց ցեղից... եւ նրա խոռ անունը ազաւազուել դառել է քեօու», ըստ երեւոյթին երկու վէպերուն ձուլման մասին հայկական վերյուշումի մը արձագանգը կ'ըլլայ: (53)

Ռւշագրաւ է որ այն դէպէքրը ո՛ւ տեղի կ'ունենան երբ «Քեօողլու» կոչուած հերոսը տակաւին «Ռուշան» անունը կը կրէ, կամ Երբ անունը նոր փրխած է, կը դանուին Արշակի վէպին մէջ, բայցի Պոլու փաշայի վրանին տակ անցած տեսարանէն, որ չէր կրնար պատ-

(52) Անդ, էջ 13, ծան:

(53) Ինչպէս ծան: 47ի մէջ ըսինիք, Ռուշան Կարբերակի մը մէջ կը կրէ արդէն Քեօողլու-Ռուշան անունը:

մական Քեօոօլլուի դործունէութեան սկզբական ըլջանին մէջ տեղ գտնել:

Արշակի վէպը պէտք է մաս կազմած ըլլայ այն ժողովրդական դիւցաղնավէպին, որ կազմուեցաւ Արշակի անձնասպանութենէն վերջ Պարսից եւ Հայոց միջեւ ծագած երկարամեայ պատերազմներու միջոցին (54) եւ երկար առեն իր գոյութիւնը պահեց Հայոց մէջ: Եթէ ընդունուի որ Քեօոօլլուի դիւցաղնավէպին մէկ մասը սերած է Արշակի վէպին, պէտք է ընդունիլ նաեւ թէ այս վերջինը իր գոյութիւնը պահած է առնուազն մինչեւ ժԶ. դար: Մ. Աբեղեան կը զրէ թէ ժԶ. եւ ժէ. դարերուն կազմուած են որպ վէպեր, մասամբ Հայերու ձեռքով, Քեօոօլլուի, Շահ Խամայիլի եւայլինի մասին: Աբեղեան իր այս հաւասումը արդարացնելու համար ունէ փաստ չէ տուած, բայց այսու հանդերձ հայ ժողովրդական վէպին խորապէս ծանօթ իրեն նման դիւնականի մը այս վկայութիւնը կ'արժէ ի մտի ունենալ:

Պ. Պորաթաւ հայ աշուղներու աղղեցութեան կը վերադրէ Հայոց յաճախազէպ յիշատակութիւնը Քեօոօլլուի տեսթանին մէջ (հայ վաճառականին դրուաքը, Քիչչէ Համզա, որ իրմէնի Համզա ալ կը կոչուի, կեսարիոյ վարդապետները): Այս յիշուած դրուազները կրնան իրական դէպքերու արձագանգը ըլլալ: ԺԶ. եւ ժէ. դարերուն, հայ վաճառականին կարաւանի տւ կարաւան կ'երթեւեկէին Պարսկաստանի եւ Փոքր Ասիոյ միջեւ եւ կրնան ենթարկուած ըլլալ ձեւալիներու կամ աւազակներու յարձակմանց: Հայ մը կամ մահմետականացած Հայ մը կը ռնայ Համզայի դէպք կատարած ըլլալ:

Բատ Տոքթ. Թիզա Նուրի, դիւցաղնավէպին տարբերակներէն մէկուն մէջ Այլաղ ալ Հայ մը է, եւ Պ. Ա. Սաղըլ-

եան կը հաղորդէ թէ Կեսարիոյ շրջանին մէջ ալ Այլաղ իրը հայ ճանչցուած է: Եթէ հայ աշուղները աղղասիրաբար Հայերու պատուաբեր դերեր վերադրել ուղած ըլլային, ինչպէս կը թուի խորհիլ Պ. Պորաթաւ, Այլաղը իրը Հայ ներկայացներ, որովհետեւ Այլաղ շատ ալ պատուաբեր տիստար մը չէ:

Մեր զգացումը այն է որ թուրքերէն լեզուով պատմուած զրոյցներու եւ վէպերու մէջ հայ հերոսներու գոյութիւնը արդինք չէ հայ աշուղներու աղղեցութեան, այլ հայկական եւ թրքական զրոյցներու ձուլման, զոր հայ աշուղները կատարածն: Ստիպուած ըլլալով երդել թերեւս ժԲ. գարէն սկսեալ, մահմետական արքունիքներու մէջ կամ աւազանին առջեւ, հայ աշուղները բնականաբար պիտի փոխէին հին հայկական վէպերու հերոսներուն անունները, եւ իրենց ունկնդիրներուն ծանօթ երկիրներուն, միջավայրին եւ հերոսներուն պիտի պատշաճեցնէին իրենց երդերուն բովանդակութիւնը: Այս պարագաներուն մէջ ունէ նշանակութենէ զուրկ է որ Արշակի վէպը հայերէն լեզուով պահուած ըլլայ: Հայերէն ումանց թրքախօս ըլլալէն չի հետեւիր թէ այդ Հայոց նախնիքը հայերէն չին խօսեր: Պոլսոյ, եւ թերեւս ուրիշ քաղաքներու մէջ ալ, կազմանդի առաւոտը թուրք սիմիթճիներ այդ օրուան համար մասնաւորապէս պատրաստուած սիմիթներ կը ծախեն «Գուշար, դումրուլար, ենի պուղտայ

(54) Փոքր. Բ. Աբեղեան զայն կը կոչէ «Պարսից պատերազմի», ուրիշներ «Մամիկոնեանց» վէպ (Տես Սասնա Ծոկը, Ա. Խատոր, Յերեվան, 1936, էջ ժա-11-ժգ-13, ինչպէս նաեւ Մ. Աբեղեան, Հայ ժողովրդական վէպը, Թիֆլիս 1908):

քէպապը» պոռալով, այսինքն «թուունները, աղղաւնիները, նոր ցորենին խորոված»: Թերեւս այս թուունները եւ աղաւնիները Հայոց մէջ Վարդավառին թուցուած աղաւնիներն են, եւ «նոր ցորենի խորովածը» նաւասարդեան տօներուովնութիւնը» նաւասարդեան տօներուովնութիւնը համապատասխան մը մէջ պահուած է հայ թագաւորի մը վէպին մէկ մասը:

Ը.) Արշակի վէպը կրնայ կազմուած ըլլալ հայկական հողի վրայ: Ամէն պարագայի մէջ, մինչեւ այսօր նմանող աւելի հին վէպ մը չէ գտնուած:

Այսպէս, թուրքերէն լեզուով պատմուած դիւցաղներդութեան մը մէջ պահուած է հայ թագաւորի մը վէպին մէկ մասը:

Թ.) Երկու վէպերուն ձուլումը կատարուած է ամենայն հաւանականութեամբ հայ աշուղներու կողմէ:

Շաբաթաթերթի մը սահմանները թշրւասու չէին որ այս աշխատութեան ինչ ինչ մասերը աւելի ընդլայնէինք: Բայց կը կարծենք որ ըսկին ինչ որ էական էր եւ ձեռնհասներուն կը մնայ այժմ դատել թէ մեր վերլուծումները ո'րքան ճշգդ են եւ մեր վարկածները՝ ո'րքան հաւանական:

Ա.) Կազմուած է կովկասի եւ Փոքր-Ասիոյ մէջ եւ անկախ է Կասպից Ծովէն դէպի արեւելք նոյն անունով գոյութիւնը ունեցող դիւցաղներդութիւններէն, որոնց հերոսը էատպէս տարբեր է Պորութիւն:

Բ.) Գոյութիւն ունեցած է Քեօոօլլու անուն աշուղ մը, որ ապրած է ժԶ.-ժէ. դարուն եւ միացած է ձեւալիներուն:

Գ.) Այս Քեօոօլլու աշուղը պատմած ու երգած է իր եւ ընկերներուն քաջագործութիւնները, ինչպէս նաեւ ասպատակային ուրիշ արարքներ:

Դ.) Իր անձնաւորած է բազմաթիւ հերոսներ, եւ իրեն վերադրուած են արարքներ, որոնց ինք մասնակից չէ եղած եւ զորս չէ պատմած:

Ե.) Ինք անձնաւորած է բազմաթիւ հերոսներ, գրեթէ մեր օրերը, կրած է յաւելուներ:

Բայց հարկ կա՞յ ըսելու որ առանց Պ. Փոքր Տիմէզիլի եւ Պ. Երթեւ Նախիլի Պորաթաւի ուսումնասիրութեանց այս աշխատութիւնը, նոյն իսկ իր ներկայ անկատար ձեւով, չէր կրնար պատրաստուիլ:

զրուցային տարրերու հետ խառնուած:

Է.) Տէսթանին մէջ մուտ գոտած է Հայոց Արշակ Բ. թաղաւորին վէպէն մաս մը: Արշակ առած է Ռուշան կամ Քեօոօլլու-Ռուշան անունը:

Ը.) Արշակի վէպը կրնայ կազմուած ըլլալ հայկական հողի վրայ: Ամէն պարագայի մէջ, մինչեւ այսօր նմանող աւելի հին վէպ մը չէ գտնուած: Այսպէս, թուրքերէն լեզուով պատմուած դիւցաղներդութեան մը մէջ պահուած է հայ թագաւորի մը վէպին մէկ մասը:

Թ.) Երկու վէպերուն ձուլումը կատարուած է ամենայն հաւանականութեամբ հայ աշուղներու կողմէ:

Շաբաթաթերթի մը սահմանները թշրւասու չէին որ այս աշխատութեան ինչ ինչ մասերը աւելի ընդլայնէինք: Բայց կը կարծենք որ ըսկին ինչ որ էական էր եւ ձեռնհասներուն կը մնայ այժմ դատել թէ մեր վերլուծումները ո'րքան ճշգդ են եւ մեր վարկածները՝ ո'րքան հաւանական:

Վերջացնելի առաջ պարտաք կը համարին մեր ընորհակալիքը յայտնել նախ «Ապազայ»ի խմբագրութեան որ այսքան ընդլայնակ դրութեան մը տեղ տուաւ իր էջերուն մէջ, յետոյ բրոՓ. Ն. Արոնցի եւ Պ. Արմենակ Սաղբղեանի, ինչպէս նաեւ քանի մը բարեկամներու, որ աղբիւր մը մատնանշելով, տեղեկութիւն մը հաղորդով, հազուագիւտ գիրք մը հայթայթելով կամ թարգմանութիւն մը կատարելով կը կամ իրենց անուններու կողմէ:

Վերջացնելի առաջ պարտաք կը համարին մեր ընորհակալիքը յայտնել նախ «Ապազայ»ի խմբագրութեան որ այսքան ընդլայնակ դրութեան մը տեղ տուաւ իր էջերուն մէջ, յետոյ բրոՓ. Ն. Արոնցի եւ Պ. Արմենակ Սաղբղեանի, ինչպէս նաեւ քանի մը բարեկամներու, որ աղբիւր մը մատնանշելով, տեղեկութիւն մը հաղորդով, հազուագիւտ գիրք մը հայթայթելով կամ թարգմանութիւն մը կատարելով կը կամ իրենց անուններու կողմէ:

Բայց հարկ կա՞յ ըսելու որ առանց Պ. Փոքր Տիմէզիլի եւ Պ. Երթեւ Նախիլի Պորաթաւի ուսումնասիրութեանց այս աշխատութիւնը, նոյն իսկ իր ներկայ անկատար ձեւով, չէր կրնար պատրաստուիլ:

Բայց հարկ կա՞յ ըսելու որ առանց Պ. Փոքր Տիմէզիլի եւ Պ. Երթեւ Նախիլի Պորաթաւի ուսումնասիրութեանց այս աշխատութիւնը, նոյն իսկ իր ներկայ անկատար ձեւով, չէր կրնար պատրաստուիլ:

ՅԱՀԵԼՈՒԱԾ

1.- Խոճքոյի գիրքը Փրանսերէնի  
թարգմանուած Alexandre Chodzko  
et Adolphe Breulier, *Aventures et Im-  
provisations de Kouroglou* (Revue de l'O-  
rient, 1855-1857).

2.- Դ. Ազայեանց Քեօպօղլուի մասին  
դրած է Աղբիւրի մէջ (առաջին մասը՝  
1887ի 4րդ թիվին մէջ) :

3.- Պ. Ա. Ալպօյաձեան (Պատմութիւն  
Հայ Կեսարիոյ, էջ 603-4) Քեօպօղլուի  
տէսթանին հերոսը նոյնացուցած է Դաւ-  
րիժեցիի յիշած աշուղին հետ:

4.- Քեօպօղլուի կեանքին եւ բանաս-  
տեղութեանց մատենադիտութեան վը-  
րայ, զոր հրատարակած է Պ. Պորաթաւ,  
աշխատութեան ընթացքին յիշուած քանի

մը գիրքերէն զատ, աւելցնել հետեւեալ-  
ները լստ Պ. Թ. Զաքարեանի (Աղբիւր,  
1889ի 4րդ թիւ) .

ա.- Քալքազ թերթ, 1846, թիւ 39:

թ.- Արէչէսր վէհնիա Զափիսի, 128-  
129 հասոր (Օչէրֆի Զափատնավօ զա  
Քալքազիա յօդուածին մէջ) :

գ.- Սալիկմեննիք, հասոր 59, թիւ  
10, բաժանում 4, էջ 48-54:

դ.- Արն Արէչէսր վա, թիւ 10-16:

5.- Պորաթաւ Պ. Բերթեւ Նախլիի մա-  
կանունն է : « Քեօպօղլու Տեսթանը »ն  
հրատարակուած է Բերթեւ Նախլի անու-  
նով, որով գիրքը յիշուած է միշտ այս  
վերջին անունով :




ՎՐԻՊԱԿՆԵՐ

- | Էջ | ՍԽԱԼ   | ՈՒՂԻԳ   |
|----|--|---|
| 7  | ազ սինակ, տող 7  | Ազրակյան Ազրակյան   |
| 8  | , , տող 16   | կռուկ կռուկ   |
| 10 | , , վարէն երբորդ տողը պէտք է ըլլայ չոր-<br>րորդ տող, եւ չորրորդը՝ երբորդ |   |
| 11 | Ճախ , տող 23   | գործածէ : գործածէ դրոյցը և<br>պատմական գէպէրը :             |
| 13 | , , ,  | Չնչել սինակին մէջ գետեղուած<br>վերնագիրը                    |
| 13 | , , , տող 32   | ուորիշին ուրիշին  |
| 14 | , , , տող 13-14  | Անդրանիկ Անդրովիկ   |
| 14 | , , , Չնչել վարէն երկրորդ եւ երբորդ տողերը                               |   |
| 15 | , , , տող 12   | Հակասոկ Հակասոակ  |
| 17 | Ճախ , տող 24   | Չնչել ճորտ բառը   |
| 18 | , , , տող 25   | Չնչել ճորտ բառը   |
| 28 | Ճախ , տող 14   | կը դնեն խնձոր կը դնեն միրդ,<br>խնձոր                        |
| 21 | , , ազ , տող 23  | դրոյցները դրոյցները   |
| 23 | Ճախ , վերջին տող   | չէկ գործ  |
| 24 | ազ , , տող 25 եւ 26  | չէկ գործ  |
| 28 | ազ , , տող 21  | յատկանշը յատկանիշը  |
| 32 | Ճախ , , 32րդ տողին վերջ աւելցնել՝<br>իր տիրոջ կամ գերիշխան թաղաւորին     |   |
| 32 | ազ , ,   | Չնչել երկրորդ տողը<br>Ամէն տեղ Պարաթաւի տեղ կարդալ Պուրաթաւ |

ԾԱՆ. Այս աշխատութեան առաջին 32 էջերը տպա-  
գրուած են Պ. Խ. Մաքիկեանի տպարանին մէջ, իսկ  
33 - 45 էջերը՝ Պ. Բ. Թօփալեանի Արաքս տպարանին  
մէջ: Տպագրութիւնը աւարտուած է 1939 Հոկտեմբերին:

Էջ	Սիմեակ	Սլուալ	Ուղիղ
8	Ճախ վերէն	7րդ տողէն վերջ աւելցնել իրենց երկիրք վերադառնալ	
8	Ճախ վերէն	Չնչել 12րդ տողը	
8	Ճախ վերէն տող 19	էին, որովհետեւ էի՛ : (Չնչել որովհետեւը)	
9	Ճախ վարէն տող 2	քէօր քեօռ	
12	աջ վերէն տող 21	Պարսից բանակը դայն	
16	աջ վերէն տող 19	Շապուհին Շապուհի	
17	աջ վարէն տող 17	կը չանայ կը խոստանայ	
18	Ճախ վերէն տող 7	քէն, քէն, երկուքը	
19	Ճախ վերէն տող 8	եւ եւ	
19	Ճախ վարէն տող 9	քաջ» : քաջ» ,	
9	Ճախ վարէն տող 12	աշտանակի աշտաբակի	
19	աջ վարէն տող 4	վարուելու վարուիլ	
19	աջ վարէն տող 5	մտնելու մտնել	
21	Ճախ վերէն տող 2	է են	
23	աջ վերէն տող 11	նախետեւ նախատեւ	
23	Ճախ վարէն տող 1	չէկ դորչ	
23	աջ վարէն տող 19	դանոնք : դանոնք : Յետոյ	
24	Ճախ վարէն տող 13	Ազրագաճան Ազրագաճան	
24	աջ վարէն տող 8	չէկ դորչ	
24	Ճախ վարէն տող 18	սիրած սիրահարած	
28	Ճախ վարէն տող 5	թէ Պարաթաւ Պ. Պորաթաւ	
23	աջ վարէն տող 13	(31) Չնչել	
23	Ճախ վարէն տող 13	29ի 30ի	
34	Ճախ վարէն տող 15	մը մը (բնդօրինակուած 1593ին)	
35	Ճախ վերէն տող 5	այն այն	
35	Ճախ վերէն տող 11 եւ 12	Չնչել	
35	աջ վերէն տող 1 - 3	Չնչել	
36	Ճախ վերէն տող 17	Համեր Համեր	
36	Ճախ վերէն տող 11	(38) (39)	
37	Ճախ վարէն տող 8	Ուղեւորութեանց Ուղեղորութեանց	
37	Ճախ վարէն տող 1	իսուք իսուք	
40	աջ վարէն տող 13	սպատմական սպատահական	
41	Ճախ վարէն տող 3	47ի 51ի	
41	Ճախ տող 3	47ի 51ի	
42	Ճախ վերէն տող 6	Հայ չէին	





«Ազգային գրադարան»



NL0233264

56. 664